

# Հայկական Լեզոնը պատմական, իրաւական ու ժաղավական հարցերու լոյսին տակ Եւ վաւերագրեք

ԶՕԲ. Ա. ԳԱՐԱՄԱՆՈՒԿԵԱՆ

Ա. Աշխարհամարտի (1914-1918 թթ.) ընթացքին, ազգային բանակներու մէջ օտարներու կամաւոր յանձնառութեանց տարածումը օտացաւ հաւաքական բնոյթ, միեւնոյն ազգին պատկանող օտարներէ բաղկացած ամբողջական միաւորներու կազմութեան պատճառով: Այս իրողութիւնը կը բացարուէք զերեվարեալ ժողովուրդներուն պատերազմին մասնակցելու փափաքով՝ թշնամի ճակատներու վրայ այն պետութեան կողքին, որուն ակամայ հպատակներն էին: Ժողովուրդներ, որոնք այդ ձեւով, այսինքն զիրենք ճնշող պետութեան պարտութեամբ, կ'ուզէին մօտեցնել իրենց ազգային ազատագրութեան ժամը: Յիշենք ամենէն աւելի ծանօթ պարագաները. լեզերը եւ չեխոսլովաքները՝ Եւրոպայի մէջ, արարները՝ Մէջին Արեւելքի մէջ:

Բայց մենք կ'ուզենք խօսիլ քիչ ծանօթ պարագայի մը մասին, որ հետաքրքրական է սակայն մէկէ աւելի պատճառներով: Խօսքը կը վերաբերի Արեւելեան Լեզոնին: Այս միաւորին կազմութիւնն ու դոյութիւնը տեղի տուաւ իրաւական խնդիրներու, որոնք կապ ունէին նաեւ քաղաքականութեան հետ: Սակայն իրողութիւնները հասկընալու համար անհրաժեշտ է յիշել կարգ մը պատմական գէպքեր:

## ՊԱՏՄՈՒԿԱՆ ԱԿՆԱՐԿ

1914 թ.-ի նոյեմբերին, Թուրքիա, Կեղբոհական կայսրութեանց կողքին, պատերազմի կը մտնէր Դաշնակիցներու դէմ: Թուրք կառավարութիւնը, օգտուելով այն իրողութենէն որ Եւրոպայի մէջ չանրային կարծիքը զրազած էր տեղի ունեցող պատերազմով, ուղեց իրազործել իր տիրապետութեան տակ ուզբող հայերու ամբողջական բնաջնջման իր ծրագիրը: Դիւային ծրագիր մը, որուն մշակման իրենց մասնակցութիւնը բերին գերման խորհրդականներ, գործադրութեան զրուեցաւ: Աւելի քան մէկուկէս միլիոն հայեր ջարդուեցան Արեւմտեան Հայաստանի մէջ, 1915-1918 թթ.<sup>(1)</sup>: Հայերը իրենց տկար միջոցներով, գիմագրեցին թուրք պաշտպանութեան և բանակին, Հոն, ուր կարելի եղաւ, սակայն սպարտուեցան զրեթէ մէշտ թուրքերու թուական գերազանցութեան հետեւանքով: Հազուազիւա ըջաններէն մէկը, որուն բնակիչները փրկուեցան, եղաւ Մուսա-Ճազը, կամ՝ ձեպէլ-Մուսան:

Այս անունով կը կոչուի, Ալեքսանտրէթի ծոցին գիմաց, Հիւս-Սուրբոյ մէկ ըջանը, ուր հայ գիւղացիներ կ'ապրէին անյիշտակ ժամանակներէ ի վեր(2): Շուրջ հինգ հազարի հասնող այս լուլնցիները մէկուկէս ամեն շարունակ կատաղօրէն գիմագրեցին ջարդարներուն(3): Սակայն իրենց զինամթերքն ու պաշարը սպառելով, անոնք ալ պիտի ենթարկուէին իրենց հայրենակիցներուն ճակատագրին, երբ հրաշալի դիպուածով մը յաջողեցան կազ հաստատել ֆրանսական սազմանաւերու հետ, որոնք կը շրջէին Ալեքսանտրէթի ծոցին մէջ: Շնորհիւ Սուրբոյ նաւարաժինի հրամանատար ծովակալի վճռակամութեան եւ անոր նաւազներու քաջութեան, բոլոր վերապրողները նաւ առնուեցան եւ փոխադրուեցան Փոր-Մայիս, ե-

1. Համաշխարհային Ա. պատերազմի ընթացքին բուրբերու կողմէ հայոց դէմ գործադրուած ցեղասպանութեան մասին տես՝ J. Briceaud, *L'Arménie qui Agonise*, Paris, 1916. H. Gibbons, *La Page la Plus Noire de l'Histoire Moderne*, Paris, 1916. J. Lepsius, *Rapports Secrets*, Paris, 1920. J. de Morgan, *Contre les Barbares de l'Orient*, Paris, 1918. H. Morgenthaw, *Les Faits les Plus Horribles de l'Histoire*, Paris, 1918:

2. ձեպէլ-Մուսան, որ Սուրբոյ մաս կը կազմէ, Թուրքիոյ փոխանցուեցաւ 23 Յունիսի 1939 թ-ի Փրանք-քուրք դաշնագրով: Ալեքսանտրէթի Սամբաքի փոխանցումը Թուրքիոյ, հոգատար պետութեան կողմանէ, օրինական չէր: Սուրբիա չիանցաւ զայն:

3. Frantz-Werfel, *Les Quarante Jours de Moussa Dagh*, Traduction française, Paris, 1934.

գիպտոս, 1915 թ.-ի Սեպտեմբերին(4) : Բոլոր անոնք, որոնք զէնք վերցնելու ընդունակ էին, երախտաղիտութենչ մզուած, ուզեցին զինուորագրութիւն Փրանսական բանակին մէջ, կոռուելու համար թուրքերուն զէմ եւ ազատագրելու իրենց օճախները : Ֆրանսական կառավարութիւնը տեղետի պահուեցաւ հայերու այս փափաքին, եւ, սպասելով Բարիղի որոշումին, կամտարները ստացան իրենց նախնական վարժութիւնները, Փրանսացի նաւազներու կողմէ(5) :

Սակայն Փրանսական գրօշի տակ հայ զինուորական միաւորի մը կազմութիւնը ամբողջ տարի մը ուշացաւ քաղաքական պատճառներով : Անդիմա, որ այն օրերուն ստանձնած էր Եղիպտոսի հոգատարութիւնը, ինք կ'ուղէր հայերը մուծել Արեւելքի իր բանակին մէջ : Սակայն հայերը կը պնդէին Փրանսական բանակին մէջ ծառայիլ : Խնդիրը լուծուեցաւ միայն 1916 թ.-ին, երբ Ֆրանսա եւ Անդիմա, Փորձ Փիք-Սայլս համաձայնագրով, հասկացողութեան եկան Միջին Արեւելքի իրենց ապազայ քաղաքականութեան մասին :

Անդիմացիներուն հետ համաձայնութիւն մը գոյացաւ հայկական կամտարական զօրախումբի մը կազմութեան մասին : Ֆրանսական կառավարութիւնը իւրացուց Լոնտոնի թելագրութիւնը՝ «Կիպրոսի մէջ համախմբելու այն հայերը, որոնք կը փափաքէին զործակցիլ, Փրանսական գրօշի տակ, իրենց հայրենիքի ազատագրութեան»(6) : Բարձրաստիճան սպայ մը զրկուեցաւ Փոր-Սայիմ՝ ուսումնասիրութեան համար : «Եօր տեղեկութիւններ ստացուած ըլլալով, որոնք ցոյց կու տային, թէ սուրբիացիներ եւս փափաք կը յայտնեն կոռուելու թուրքերու դէմ», նոյն սպան հրաւիրուեցաւ «Ծնդլայնելու իր ուսումնասիրութիւնը Եղիպտոսի, Ֆրանսայի եւ Ամերիկայի մէջ տարող սուրբիացիներու հաւանական օդտագործման հարցին վրայ»(7) :

Մինչ այդ՝ Հայ Ազգ. Պատուիրակութիւնը գործը ձեռք առած

4. Ծովակալ Տարբիծ Տը Ֆուրմէ սպեց ազատեալները Կիպրոս տանիլ, սակայն տեղույն անգլիական իշխանութիւնները ասոր հակառակեցան : Ծովակալը այս վերջինները կատարուած իրողութեան առջև դրաւ հայերը ցամաք հանելով Փոր-Սայիմ առանց արտօնութիւն ուզելու : (Տես՝ Commandant Benoist d'Azy, *L'Origine de la Légion d'Orient*, Paris, 1939, p. 5) :

5. Նոյնը, էջ 7:

6. Տեղեկագիր պատերազմական նախարարին, թիւ 7549-9/11 եւ 14 նոյմբերի 1916 բուակիր (Ֆրանսական Բանակի Պատերազմական Սպասարկութեան Արխիվներ) (յետ այսու, Ֆ. Բ. Պ. Ս. Ա.) Levant, Carton 1, L. O.) :

7. Նոյնը :

էր այն բանակցութեանց շրջագիծին մէջ, որը կը վարէր Դաշնակից պետութեանց հետ Հայկական Հարցին շուրջ(8): 27 Հոկտեմբերի 1916 թ.-ին, ան երեսի համաձայնութիւն մը կնքեց Կիլիկիոյ մասին, Լոնտոնի մէջ, որ Անդլիա եւ Ֆրանսա ներկայացուած էին Սայքսի եւ Շորժ Փիքոյի կողմէ, երկու զիւանապէտներ, հեղինակ-ները իրենց անունը կրող եւ Օսմանեան կայսրութեան բաժանման մերաբերաւ հաչակաւոր դաշնագրին: Երկու պետութիւնները կերաչիւառքին հայերու ինքնորոշման իրաւունքը Կիլիկիոյ մէջ, որ ովտով գրուէր Փրանսական հոգատարութեան տակ: Հայ Ազգ. Պատուիրակութիւնը յանձն կ'առնէր, Ասիոյ մէջ Թուրքիոյ գէմ կուռելու համար, բոլոր հայ գաղութեարէն կամաւորներ հայթայթել:

15 Նոյ.-ի 1916 թ.-ին, նախարարական որոշումով ստեղծուեցաւ կամաւորներու զունդը: Որոշման առաջին յօդուածը կը արածալլրէր. «Կիպրոսի մէջ պիտի ստեղծուի Արեւելեան Լեզուն մը, օսմանեան ծագումով կամաւորներէ, որոնք յանձն պիտի առնեն իբրեւ օժանդակ ծառայել Փրանսական դրօշի տակ, պատերազմի ընթացքին, օգտագործուելու համար Ասիական Թուրքիոյ մէջ»(9): «Արեւելեան Լեզուն» անունը արուեցաւ անոր Ազգ. Պատուիրակութեան առաջարկով, խուսափելու համար թուրք կառավարութեան վրէժինդրութենէն՝ Թուրքիոյ հայոց մնացորդացին գէմ: Նոյն պատճառով, հայ բառին փոխարէն, զործածուեցաւ «օսմանեան ծագումով կամաւորներ» արտայայտութիւնը:

Կամաւորներու թիւը չէր ճշգուած. նախարարական որոշման երկրորդ յօդուածը կը նախատեսէր որ «գասակներու թիւը համեմատական պիտի ըլլայ ստանձնուած յանձնառութեանց»:

Հայ կամաւորները եկան ամէն կողմէ: Շատ հասկնալի է որ զէնքի բնդունակ ձեպէլ-մուսացիները, որոնք բնակած էին Փոք-Սայշտի մէջ, Լեզունի կորիքը կազմեցին: Ամերիկահայ գաղութը շատ մէծ թիւով կամաւորներ տուաւ մինչեւ 2 Ասպրիլի 1917 թ., երբ Միացեալ Նահանդներ պատերազմի մէջ մտան, եւ արգիլուեցաւ ամերիկահայերու կամաւոր ծառայութիւնը Արեւելեան Լեզունին: Ուրիշ կամաւորներ եկան Եգիպտոսէն, Ֆրանսայէն: Միջադեռքի եւ Սինայի ճակատներէն անդիլիացիներու կողմանէ թրքական բանակէն առնուած հայ ուղմագերիները եւս կամաւոր արձանագրուեցան:

8. Այս պատուիրակութիւնը, որուն վստահուած էր հայկական դատին պաշտպանութիւնը մէծ պետութեանց մօտ, հաստատուած էր Ամենայն Հայոց կարգիկու Գէորգ Ե.-ի կողմէ. 1914-1918 թթ. պատերազմի նախօրեակին:

9. Նախարարական Որոշում, 15 Նոյեմբերի 1916 թ.-ի (Ֆ. Բ. Պ. Ս. Ա. Levant, Carton 1, L. O.):

Կազմուած եւ ժարգուած կիպրոսի մէջ, Լեզէնը Պաղեստինի ճակատը մեկնեցաւ միայն 1918 թ.-ին։ Այս ուշացումին պատճառը ժամանաւորաբար անզլիացիներու ձգուումն էր, քաղաքական յետին ժտքով, խուսափելու այս ճակատին վրայ Փրանսական զօրքերու ներկայութենէն։ Արեւելեան Լեզէնը, կազմուած իրեւ արշաւադունդ, 1918 թ.-ի Սեպտեմբերին փայտուն ժամանակցութիւն մը բերաւ զօրագլար Ալենալիի լարձակողականին(10)։ Օգտագործելով ճակատին քայլաբարյումք, որաբշաւ, ան զրաւեց Լիբանանը։ 30 Հոկտ.-ի 1918 թ.-ին, Թուրքիայ հայ Մուտքոսի զինադադարի(11) ստորագրութենէն ետք, Արեւելեան Լեզէնը, զօրացուած չորրորդ զումարտակով մը, որ տեղւոյն վրայ կազմուեցաւ թուրք բանակէն դերի առնուած հայ զինուորներէ, ձևանարկեց Կիլիկիոյ զրաւման։ 1918 թ.-ի Դեկտեմբերի վերջը այդ զրաւումը աւարտած էր(12)։

Մինչ այդ, Հայ Ազգային Պատուիբակութիւնը, արուած ըլլալով որ օրուան քաղաքական կացութիւնը այլեւ արգելք չէր, պահանջած էր որ Արեւելեան Լեզէնը առնէ Հայկական Լեզէն անունը։ Արեւելքի Փրանսական քաղաքային եւ զինուորական իշխանութիւնները, Բարիզի այս ժաման հարցուցած խորհուրդին նպաստաւոր կարծիք յայտնած էին։ Այսպէս, 1919 թ.-ի սկիզբը, Արեւելեան Լեզէնը իրաւականորէն երկու միաւորներու վերածուեցաւ։ Հայկական Լեզէնը՝ չորս զումարտակներով եւ Սուրբիական Լեզէնը՝ մէկ զումարտակով(13)։ Այս բաժանումը իրականութեան մէջ

10. Արեւելեան Լեզէնը զրաւեց Արարայի կարեւոր դիրքը Բաֆարի մօտ։ Զօրավար Ալենալի իր 20 Սեպտեմբերի 1920 բուակիր օրակարգին մէջ կը յայտարարէր։ «Արեւելեան Լեզէնը կամ Հայկական Լեզէնը կարեւոր բաժին մը ունեցաւ 19 Սեպտեմբերի 1918 թ.-ի Պահեստինի նակատին վրայ տեղի ունեցած մեծ հակառակարտի ընթացքին։ Ես ասով հպարտ եմ» (Colonel L'Hospitalier, *Histoire des Anciens Combattants Arméniens, 1914-1918*, Paris, 1956, p. 41)։

11. Մուտքոսի զինադադարի պայմանագրութիւն, 30 Հոկտեմբերի 1918 (Martens, *Nouveau Recueil Général de Traités 3e Série*, t. 2, p. 159)։

12. Արեւելքի Փրանսական Զօրագունդերու իրամանատար զօրավարին թիւ 9018/3 եւ 28 Դեկտեմբերի 1918 բուակիր տեղեկագիրը ուղղուած անզլիական ին։ Զօրամարմինի իրամանատարին, որուն ենթակայ էր (Յ. Բ. Պ. Ս. Ա. Levant, Carton 5, L. O.)։

13. Պատերազմական նախարարին թիւ 546-9/11 եւ 18 Յունուարի 1919 թուակիր ծանօթազիրը Արեւելեան Լեզէնի կազմութեան եւ անոր Հայկական Լեզէնի եւ Սուրբիական Լեզէնի բաժանման ժաման(Յ. Բ. Պ. Ս. Ա. Levant, Carton 5, L. O.)։

արդէն եղած էր, քանի որ բոլոր հայ կամաւորները կիլիկիս զբր-  
կրւած էին, մինչ սուրբացիները պահուած էին Լիլանան(14): Այս-  
պէս կազմուած երկու միաւորները պահեցին Սրեւելեան Լեզէռնի ի-  
րենց իրաւական վիճակը: Հայկական Լեզէռնը կիլիկիոյ մէջ մաս-  
նակցեցու Փրանսական բանակին կողմէ քեմալական գօրքերու դէմ  
մզուած կուներուն, եւ լուծարքի ենթարկուեցաւ 1 Սեպտեմբերի  
1920 թ.ին: Խոկ Սուրբական Լեզէռնը աւելի ուշ վերածուեցաւ «Ա-  
րեւելքի Մասնաւոր Զօրախումբերու», – բազկացած սուրբացի եւ  
լիբանանցի կամաւոր զինուորներէ – որոնք ծառայեցին Փրանսական  
դրօշի տակ եւ այս երկու երկիրներու անկախութենէն ետք, հիմք  
կազմեցին անոնց ազգային բանակներուն:

### ԱՐԵՎԵԼՔԱՆ ԼԵԶԷՌՆԻ ԵՒ ԻՐԱԽՈՒՆՔԻ

Արեւելքան Լեզէռնի կազմութիւնը յարուցեց մէկէ աւելի ի-  
րաւական խնդիրներ, զորս հետաքրքրական է ուսումնասիրել:

Առաջին Հերթին, միջազգային իրաւունքի տեսակէտէն, օրի-  
նականութեան հարցը կար այն մասին, մէջ Ֆրանսա կրնա՞ր ծառա-  
յութեան կոչել օսարներ, հապատակները պետութեան մը, որոն գէմ  
ինք պատերազմի մէջ էր: Արտօնուած էր նման քայլ մը: Կարելի է  
դրական պատասխան տալ: Ազգերը գործնականին մէջ միշտ ընդու-  
նած են որ պատերազմի մէջ գանուող պետութիւն մը իր բանակին  
մէջ տանէ թշնամի պետութեան հպատակները: Յեղափոխական կամ  
ազգատպրական պատերազմներու ընթացքին թշնամի կողմի քաղա-  
քացիները յաճախ զինուորազրուեցան հակառակորդներուն կողմէ: Օրինակ՝ Փրանսացի տարագիրներ, որոնք անդլիական բանակին մէջ  
ծառայեցին Ֆրանսական Յեղափոխութեան ընթացքին, և աւստրիա-  
հպատակ իտալացիներ՝ փիեմոնթական բանակին մէջ, 1866 եւ 1866  
թթ. ու պատերազմներու ընթացքին: Եւ միջազգային պայմանագ-  
րական իրաւունքի մէջ ոչինչ կ'արգիլէ նման արարք մը: Ճիշդ է,  
որ և այս 18 Հոկտեմբերի 1907 թ.ի Դ. պարմանազրութեան յա-  
ւելուածի 23-րդ յօդուածը վերջաւորութեան կը տրամադրէր որ  
«պատերազմող կողմին արգիլուած է նոյնպէս թշնամի կողմին հպա-  
տակները ստիպել մասնակցութիւն բերելու իրենց դէմ ուղղուած

14. Արեւելքի Ֆրանսական Զօրախումբերու իրամասաւար գօրավարին թիւ 53/G եւ 12 Յունիւարի 1919 թուակիր հեռագիրը, ուղղուած պատերազմական նա-  
խարարին, հետեւեալ թուանշանները կու տայ Արեւելքան Լեզէռնի միաւորներուն  
համար, հայկական չորս գումարտակներ, 4124 զինուոր, սուրբական մէկ գումար-  
տակ՝ 698 զինուոր (Ֆ. Բ. Պ. Ս. Ա. Levant, Carton 5, L. O.):

պատերազմական գործողութիւններու, նոյնիսկ այն պարագային, երբ անոնք իր զինուորական ծառայութեան մէջ կը դանուէին պատերազմը սկսելէն առաջ»։ սակայն կարելի է ուշադրութեան յանձնել որ այս տրամադրութիւնը չէր վերաբերեք Արեւելեան Լեզունի զինուորներուն։ Արդարեւ, լեզունականները Դաշնակիցներու կողմէ բռնազատուած չէին կռուելու Թուրքիոյ դէմ։ Արեւելեան Լեզունը բազկացած էր հայերէ եւ սուրբացիներէ, որոնք կամաւորաբար յանձն առած էին պատերազմի զիրենք ճնշողին դէմ։ Մնաց որ Ֆրանսան չէր ծածկած ազգութիւնը անոնց, որոնք եկած էին զինուորազրուելու իր զրօշին տակ։ Նախարարական որոշումը յստակօրէն նշած էր անոնց «օսմանիան ծազում» ունենալու հանդամանքը։ Եթէ այս կամաւորներուն ցեղին անունը տալէ խուսափած էին, այն միակ մտահոգութիւնը էր. որ անոնց հայրենակիցներուն խնայուի թրքական վրէժինդրութիւնը։

Ըստհակառակը, Արեւելեան Լեզունի կազմութիւնը Փրանսական ներքին իրաւունքի տեսակէտէն կէտեր յարուցեց։ Բանակի զինուորազրութեան 21 Մարտի 1905 թ. կ օրէնքը (յօդ. 3) միայն Օտար Լեզունին մէջ կը թոյլատքէր օտարներու ընդունումը եւ չինդ տարւան շրջանի մը համար։ 3 Օգոստ. ի 1914 թ. կ հրամանազրով կառավարութիւնը արտօնած էր օտարներու ընդունումը այս միաւորքին մէջ պատերազմի տեւողութեան համար, սակայն, այնուհետեւ, 16 Օգոստ. ի 1915 թ. կ օրէնքը նախատեսած էր. «Ներկայ պատերազմի ամբողջ տեւողութեան եւ Փրանսական հողամասի ամբողջ տարածքին վրայ արգիլուած է Փրանսական բանակին մէջ ընդունիլ, Օտար Լեզունի անունով, Ֆրանսայի կամ անոր դաշնակիցներուն հետ պատերազմի մէջ գտնուող պետութիւննեց հպատակներ»(15)։

Այսպիսով, այս օրէնսդրութիւնը արգելվ մըն էր Օտար Լեզունին մէջ հայերու եւ սուրբացիներու զինուորազրութեան, որովհետեւ, իրբէւ օսմանիան հպատակներ, Դաշնակիցներուն հետ պատերազմի մէջ զանուող պետութեան մը հպատակներն էին։ 16 Օգոստ. ի 1915 թ. կ օրէնքի լայն մեկնաբանութիւնը կը թոյլատքը Փոր-Մայլարի հայերու եւ Եղիպատոսի մէջ անգլիացիներու ազատազրած ուղարկերիներու զինուորազրութիւնը, որովհետեւ տեղի կ'ունենար Փրանսական հողամասէն դուրս։ Սակայն ըոլոր անոնք, որոնք կը զանուէին Ֆրանսայի մէջ, եւ դլիսաւորաբար Ամերիկային եկող հայերն ու սուրբացիները, որոնք լեզունականներու մէծամասնութիւնը կազմեցին եւ որոնց արձանագրութիւնը տեղի կ'ունենար Մար-

15. 16 Օգոստոսի 1915 թ. կ օրէնքը (Duvergier, Collection Complète des Lois, Décrets, Ordonnances, Nouvelle série, t. 15, p. 244)։

սէլլի և Պորտուգալի մէջ, իրենց ցամաք ելլելէն ետք, չէին կրնար զինուորագրուիլ Օտար Լեզոնին: Կը թուի թէ Փրանսական կառավարութիւնը ժամանցել օրինական արդելքը՝ հայերն ու սուրբացիները բանակի մէջ մուծելով իրրեւ օժանդակներ(16):

Սակայն գժուար էր զիտնալ, թէ այս բառը ինչ կը նշանակէր: Ֆրանսական զինուորական իրաւունքը կ'անդիտանար օժանդակ զինուորի վիճակին բխող իրաւական կացութիւնը, վիճակ մը, որ հասարակաց ոչինչ ունէր «օժանդակ ծառայութեանց» սահմանուած զինուորի վիճակին հետ՝ իր Փիզիքական անընդունակութեան պատճառով(17): Այս բառին ընթացիկ իմաստը եւս մեզ չի լուսաբաներ: Լիթէի համաձայն, օժանդակը, զինուորական տեսակէտէն, ան է, «որ կ'օգնէ իր զինքերով»(18): Այս բնորոշումին համաձայն, եթէ պէտք է պատերազմի մէջ երկրորդական դիր մը վերագրել օժանդակին, ինչպէս հազորդակցութեանց զիծերու և պահեստներու պահպանութիւնը, ասիկա չի համապատասխաներ Արեւելեան Լեզոնի զինուորներուն իրաւական կացութեան, որոնք զինուորագրուած էին պատերազմելու համար. Փրանսական հետեւակալօրքի գումարան միավորներով կազմուած էին, եւ որոնք իրապէս պատերազմ ըրին թուրքերուն դէմ Պազէստինի հակատին վրայ, եւ կիլիկոյ մէջ: Միւս կողմէ, լեզոնականին սոսորագրած յանձնառութեան առողջ կը պարունակէր հետեւեալ արտարայտութիւնը. «Անյայտարեց... թէ կ'ուզէ զինուորագրուիլ Արեւելեան Լեզոնի մէջ պատերազմի տեսողութեան, կուելու համար թուրքիոյ դէմ»(19):

16. Պատերազմական նախարարի 15 նոյ.-ի 1916 թուակիր որոշումը (ֆ. Բ. Պ. Ա. Ա. Levant, Carton 1, L. O.):

17. Օժանդակ ծառայութեան մէջ զինուորագրուիլը Փրանսական բանակին մէջ առաջին անգամ հաստատուեցաւ 27 Յուլիսի 1872 թ.-ի օրէնքով: Այս դրութեան վերջ առուեցաւ 7 Յունիուարի 1959 թ.-ի օրէնքով:

18. Պատմաբաններ «օժանդակ գունդեր» բառեր կը գործածեն երբ կ'ակնարկին Հռոմի կողմանը իր կայսրութեան սահմաններուն մէջ զինուորագրած գունդերուն: Խոկ իրաւաբաններ նոյնը կ'ընեն կոուող կողմերուն, պատերազմի յայտարարութենէն առաջ գոյացած դաշնագրի մը տրամադրութեանց համաձայն, երրորդ պետութեան մը կողմանէ հայրայցքուած գունդերուն: Բայց որեւէ բագդատութիւն կարելի չէ վերոյիշեալ գունդերու եւ օտար բանակի մը մէջ կամաւոր կերպով ծառայող «օժանդակ» զինուորներու միջեւ:

19. Նախարարական իրահանգ, թիւ 7966-9/11 եւ 26 նոյ.-ի 1916 թուակիր, Արեւելեան Լեզոնի կազմակերպութեան մասին: – Յարակից մաս, թիւ 2 – (ֆ. Բ. Պ. Ա. Ա. Levant, Carton 5, L. O.):

Գիտնալու համար թէ պատերազմական նախարարութիւնը ինչ կը հասկնար «օժանդակ» ըսելով, պէտք է ուսումնասիրել թիւ 7966-9/11 և Նոյ. 1916 թուակիր նախարարական հրահանգը, որով կը ճշգրուշուէին Արեւելեան Լեզունի կազմակերպութեան մանրամասնութիւնները, շատ ամփոփ կիրագով կը բնորոշուէր լեզունականի իրաւայիժմակը և կը ճշգրուէին այն տարրեր յատկացումները, որոնց իրաւունք ունէր ան: Բազմաթիւ սրբազրութիւններն ու յաւելուածները զարս կատարուեցան այս հրահանգին մէջ, ցոյց կու տան այն խնդիրները, որոնք յառաջ եկան ստեղծուած զրութեան անորոշութենէն, և հաստատուած տարականոնութիւններէն:

Ինչ կը վերաբերի զինուորազրութեան, հակառակ լեզունականներու իրաւական կացութեան տարամութեան, ոչ մէկ գժուարութիւն ծագեցաւ ուզուած թիւով կամաւորներ արձանագրելու: Հայերը անհամբեր էին օր առաջ կուտելու թուրքերուն՝ մեծ ցեղասպանութեան ընթացքին իրենց անմեղ ծնողներու ջարդարարներուն գէմ: այն ցեղասպանութեան, որ են անպատիժ կը մնայ, հակառակ Դաշնակցներու յայտարարութեան թէ պատասխանատու պիտի բռնեն, «մարդկութեան և քաղաքակրթութեան գէմ թուրքիոյ զործած այս նոր սճիրներուն համար, օսմանեան կառավարութեան բալոր անդամները, ինչպէս նաև անոր այն զործակալները, որոնք փաստորէն մասնակցած պիտի ըլլային նման ջարգերու»(20): Այսպէս, ոչ կամաւորները, ոչ Հայ Ազգ. Պատուիրակութիւնը նուազագոյն ուշագրութիւն ըրին այն իրաւական գրութեան, որուն ֆրանսական կառավարութիւնը կ'ենթարկէր լեզունականները: Արեւելեան Լեզունի զոյութեան ամբողջ տեսողութեան կամաւորներ չպակսցան:

Զինուորազրութեան համար պահանջուած պայմաններուն դալով, կը բաւէր օսմանեան հպատակ ըլլալ, բարի վարուց վկայական ներկայացնել և ընդունակ ըլլալ Փիզիքապէս: Տարիքի սահման ճշգուած չէր:

«Օժանդակ»ի իրաւական կացութիւնն ըխող առաջին մէկ գժուարութիւնը երեւան եկաւ հրամանատարական իրաւունքի կերպարկման մէջ: 26 Նոյ.-ի 1916 թ.-ի նախարարական հրահանգի Ե. Հատուածը կը տրամադրէր, որ «անոնք (կամաւորները), ինչ աւ

20. «Դաշնակից Պետութիւններու 24 Մայիսի 1915 թ.-ի յայտարարութիւնը որով քուրք կառավարութիւնը պատասխանատու կը նկատեն Հայաստանի մէջ Թուրքիոյ կողմանէ կատարուած ջարդերու» (P. Fanchille, *La Guerre de 1914, Recueil Intéressant le Droit International*, Paris, 1915-1919, t. 1, p. 328):

ըլլայ իրենց աստիճանը, համահաւասար չեն ո՛չ Փրանսական զին-  
ուրականներուն, ոչ ալ իրրեւ օտար ծառայող նոյնաստիճան զին-  
ուրականներուն, և իրենց հրամանատարութիւնը, հետեւաբար,  
կրնան կիրարկել միայն օժանդակ լեզունականներուն վրայ»: Նման  
արամագլութեան մը զոյսութիւնը անհաւատալի կը թուի: Բայ կա-  
նոնագրութեան, լեզունականները կրնային բարձրանալ օժանդակ  
հարիւրապետի աստիճանին, որեմն՝ հրամանատար ըլլալ դասակի,  
որ իր շարքերուն մէջ կրնար ունենալ սպաններու, ենթասպաններու  
եւ մասնագէտ զօրքերու Փրանսական անձնակազմ մը: Այսպէս, կա-  
րելի էր գանուիլ հետեւեալ կացութեան առջեւ որ զինուորականո-  
րէն անըմբանելի է. միաւորի մը հրամանատարը չէր կրնար հրաման  
առաջ բաժնեակի իր պետին, ոչ ալ իր պահեստապետին, ոչ նուեւ իր  
երկրորդ կարգի հետախօսի զինուորին, եւ ասիկա՝ զօրանոցի մէջ  
թէ կոսուի գաշտին վրայ(21): Հաւանական է որ երբ օժանդակ աս-  
տիճանաւորներ հասան կամ անուանուեցան լեզունին, այս տարա-  
կանոնութեան ծանր անզատեհութիւնները յստակօրէն երեւան եկան,  
որովհետեւ 1918 թ.ի Մայիսին, 26 նոյ.ի 1916 թ.ի նախարարական  
հրամանգին վրայ կատարուած սրբազրութիւն մը հետեւեալ ձեւով  
բարեփոխեց օժանդակ զինուորականներուն կանոնագրութեան հրա-  
մանատարական իրաւունքի վերաբերեալ մասը. «Ինչ ալ ըլլայ իրենց  
աստիճանը, անոնք համահաւասար ին նոյնաստիճան զինուորական-  
ներուն, որոնք իրեւ օտար կը ծառայեն. հրամանատարութեան տե-  
սակակին անոնք կը գայիւեն ուրեմն Փրանսական անձնակազմին հա-  
ւասար նոյն իրաւունքներն ու առանձնաշնորհչումները, այն վերա-  
պահութեամբ որ հաւասար աստիճանի վրայ հրամանատարութիւնը  
միշտ կը պատկանի Փրանսացի աստիճանաւորին»(22):

15 Նոյ.ի 1916թ.ի նախարարական որոշումը, որ կը հաստատէր Արեւելեան Լեզչոնը, իր Գ. յօդուածին մէջ կը տրամադրէր. «Յատուկ հրահանդ մը պիտի ճշգէ լեզչոնականներուն յատկացումները, որոնք սկզբունքով համարժէք պիտի ըլլան Փրանսացի զինուրի ունեցածին»: Արդ, 26 Նոյ.ի 1916թ.ի թիւ 7966-9/11 հրահանդը թէեւ ճշղած էր կամաւորներու թոշակի ու պարէնի յատկա-

21. Այս միջազգութենքը ցեղային խտրութեան արդիւնք չէին, արդարեւ Արեւելեան Լեզեռնի այն հայ զինուորմերը, որոնք առաջ Օսմար Լեզեռնի մէջ զինուորագուած եւ յետոյ՝ Արեւելեան Լեզեռն անցած էին, նոյնակա չէին ենքարկեւ «օժանդակ» անուան տակ ծառայող իրենց հայրեանիկներու հրամանին:

22. Սրբագրութիւն թիւ 3431-9/11 եւ 13 Մայիսի 1918 բուակիր, թիւ 7966-9/11 եւ 26 նոյ.ի 1918 բուակիր նախարարական հրահանգին (Ձ. Բ. Պ. Ս. Ա. Լևանտ, Carton 1, L. O.).

ցումները, սակայն լուս կը մնար հանգստեան թոշակի, ընտանեկան յատկացումներու եւ այլ իրաւունքներու մասին։ Օժանդակի վիճակին ըստ իրող իրաւական դրութեան տարտամութեան անպատեհութիւնը անգամ մը եւս երեւան եկաւ։ 11 Հոկտ.ի 1917 թ.ի թիւ 7468-9/11 հրահանգը(23) կը յայտաբարէր. «Լեզէռնականները կը ծառայեն իրեւ օժանդակ, անոնք մոցուած չեն Փրանսական բանակին մէջ։ Կը հետեւի ուրեմն որ

«- Արեւելեան Լեզէռնի կամաւորները իրաւունք չունին հանգըստեան թոշակի, նաև պարզեւի, առողջական պատճառվ զինուրտական ծառայութենէ արձակման պարագային։

«- Թոշակի իրաւունք զոյսութիւն չունի անոնց այրիներուն եւ որբերուն համար։

«- Անոնց ընտանիքներուն, երբ որ կարիքաւոր են, չեն ըլլար այն յատկացումները, որոնք նախատեսուած են Փրանսացի զինուրտականներու ընտանիքներուն համար։»

Այս հրահանգին բովանդակութիւնը գծուար ընդունելի կը թուի։ Որ լեզէռնականը իրաւունք չունենայ որոշ յատկացումներու, զորս կը վայելէն միւս զինուրտականները, կրնար ընդունուիլ իրաւականօրէն, պայմանով որ մասնաւորուած ըլլային պաշտօնական դրութեան մը մէջ, բայց ինչպէս կարելի է ուրանալ անոր մտցուած ըլլալը Փրանսական բանակին մէջ, երբ յանձնառութեան աքոր ստորագրած ատեն, ենթական կը խոստանար «պատուվ եւ հաւատարմութեամբ ծառայել Փրանսական զրօշի տակ»։ Գնդապետ Պրեմոն, Կիլիկույ Գրաւեալ Գօտիի հրամանատարը, 18 Օգոստ.ի 1919 թուակիր իր նամակին մէջ, ուղղուած Արեւելքի ընդհանուր հրամանատար անդիմացի զօրագարին, կը յայտաբարէր. «Հայկական Լեզէռնի զինուրդները իրաւունք ունին Փրանսացի զինուրը կոչուելու, քանի որ անոնք ծառայած են Փրանսական զօրագունդներու մէջ, Փրանսացի պետերու հրամանատարութեան տակ»(24)։

Նախարարական հրահանգը կ'աւելցնէր. «Զկարենալով լեզէռնականներուն տալ Փրանսական բանակի կանոնադրային յատկացումները, կառավարութիւնը այսուհանդերձ յանձն առաւ հատուցուած առաջ անոնց, որոնք կրնան կորսնցնել կամ նուազած տեսնել աշխա-

23. Նախարարական հրահանգ թիւ 7468-9/11 եւ 11 Հոկտ.ի 1917 թուակիր Արեւելեան Լեզէռնի հայ եւ սուրբացի օժանդակ զինուրդներու ընտանիքներուն ըլլալիք օգնութիւններու եւ յատկացումներու մասին (Յ. Բ. Պ. Ս. Ա. Levant, Carton 1, L. O.)։

24. Յ. Բ. Պ. Ս. Ա. Levant, Carton 5, L. O.։

տանքի իրենց կարողութիւնները զինուորական ծառայութեան շըր-ջանին, եւ օդնել ամենէն աւելի կարեքաւոր ընտանիքներուն»։ Կը հետեւէր շարքը նախանշումներու «օգնութեանց» սակերուն եւ պայ-մաններուն այն անձերուն համար, որոնք կը զանուէին վերոյիշեալ երեք պարագաներուն մէջ։ Սակայն այս ձեւով լեզչոնականներուն տրուած «օգնութիւնները» հեռու էին համարժէք ըլլալէ, 1914-1918 թթ. պատերազմի ընթացքին, Փրանսական բանակին մէջ ծառայած օտար զինուորականներուն շնորհուած իրաւունքներուն։ Անարդա-րութիւն մը եղած էր իրենց, իրքեւ հետեւանք օժանդակի իրենց հանդամանքին, իրաւուկան կացութիւն մը, որուն ստեղծման մէջ անոնք ոչ մէկ գեր ունէին։

Պատերազմէն ետք, պատերազմական նախարարը մերժեց գոր-ծաղրել, Արեւելեան Լեզչոնի օժանդակներուն, 31 Մարտի 1919 թուակիր օրէնքով ճշգուած հատուցումներու օրէնսդրութիւնը(25)։ 2 Յունիսի 1921 թուականին, հատուցումներու, պարզեներու եւ յատկացումներու նախարարէն պատերազմական նախարարին ուղ-ղուած նամակ մը, անդքաղանալով «Հայկական Լեզչոնի նախակին զինուորներուն» տրուելիք հատուցումներուն, կը հաստատէ թէ 31 Մարտի 1919 թ.ի օրէնքի տրամադրութիւնները կիրարկելի չեն ա-նոնց համար, տրուած ըլլալով որ այդ օրէնքի 75-րդ յօդուածը զա-նոնք չի միշեր նպաստաւորուող օտարներու շարքին։ Նախարարը այս կէտը անարդար կը դանէ։ Բատ իրեն, «անկարելի կը թուի առանց ապրուստի միջոցի ձգել Հայկական Լեզչոնի Փիղիքական անկարու-դութեան մատնուած նախակին զինուորականները։ Զինուորներ, ո-րոնք Փրանսական համազգեստ կրած են, զեկավարուած են Փրան-սացի հրամանատարներով, չեն կրնար նուազ նպաստաւոր վերաբե-րումի ենթարկուիլ, քան այլ ազգերու կամաւորները»։ Ան առաջ կը րերէ նաև այն փաստարկութիւնը թէ Արեւելեան Լեզչոնը կազմա-կերպելու կոչուած Փրանսական զինուորական առաքելութիւնը խոս-տացած էր «որ կամաւոր յանձնառուները իրաւունք պիտի ունենա-յին, պատերազմի ընթացքին եւ անկէ ետք, հնթարկուելու նոյն վե-րարեռումին, ինչ որ Փրանսական զինուորականները»(26)։ Նախա-

25. «31 Մարտի 1919 թ.ի օրէնքը, որ կը փոխէ ցամաքային եւ ծովային բանակներու կենարոշակի օրէնսդրութիւնը պատահած մահերու, ստացուած վեր-քերու եւ զինուորական ծառայութեամ ընթացքին առնուած կամ ծանրացած հի-ւանդութեան տեսակետէն» (Փրանսական Հանրապետութեան Պաշտօնաթերթ, 2 Ապ-րիլի 1919 թուակիր)։

26. 15 Նոյեմբերի 1916 թուակիր նախարարական որոշումը, որ կը հաս-տատէր Արեւելեան Լեզչոնը, իր Գ. յօդուածին մէջ կը տրամադրէր որ «յատուկ

բարը կ'առաջարկէր իր պաշտօնակեցին «յետադարձաբար մտցնել Հայկական Լեգէոնի զինուորականները Օտար Լեգէոնին մէջ, ինչ որ թոյլ պիտի տար անոնց հատուցումներ ընելու, բան մը, որ ամենայն արգարութեամբ անկարելի է մերժել»(27) :

Հատուցումներու նախարարը յաջողութիւն չունեցաւ: Թերեւս աւելի քաղաքական մօտեցում ցուցաբերած կ'ըլլար իր կողմէ, եթէ պահանջէր 31 Մարտի 1919 թ.ի օրէնքի 75-րդ յօդուածին մէջ աւելցնել Արեւելեան Լեգէոնին անունը, եթէ ատիկա անհրաժեշտ էր: Սակայն մեզի կը թուի թէ նման իրաւական թեքիքի մը զիմելը անհրաժեշտ չէր, որովհետեւ 31 Մարտի 1919 թ.ի օրէնքին ճիշդ մեկնարանութիւնը թոյլ պիտի տար Արեւելեան Լեգէոնի նախակին զինուորներուն օդտուելու անոր արամադրութիւններէն: Այս օրէնքը, իրականին մէջ, Փրանսական բանակի ամբողջ անձնակազմին վերաբերող հասարակաց իրաւունք մը կը հաստատէր. զինուորական միաւորներու թուարկում չկար, հետեւաթար Արեւելեան Լեգէոնի զինուորականները եւս պէտք է նկատի առնուէին անոնց մէջ: Եթէ 75-րդ յօդուածը յատուկ յիշատակութիւն ըրած էր լեհական եւ չեխոսլովաբեան բանակներուն մասին, պատճառը այն էր որ այդ միաւորները մաս չէին կազմեր Փրանսական բանակին. անոնց ըստեղծման վերաբերեալ հրամանադիրներուն մէջ կը ճշգուէր, որ խօսքը «ինքնավար» զօրագունդերու մասին էր, որոնք «կը կռուէին իրենց սեփական դրօշին տակ»(28) :

Նոյնը չէր պարագան Լեգէոնին, բայց պատերազմական նախարարը կառչած մնաց իր սխալ ըմբռոնումին, թէ՝ արեւելեան լեգէոնականները մտցուած չէին Փրանսական բանակին մէջ: Զարմանալի

հրահանգ մը պիտի նշդէ իրենց յատկացումները, որոնք սկզբունքով համարձէք պիտի ըլլան Փրանսացի զինուորին ստացածին»: Թիւ 7966-9/11 եւ 26 նոյ.ի 1916 թուակիր նախարարական հրահանգը, որ կը կազմակերպէր Արեւելեան Լեգէոնի, նշդած էր բոշակներու եւ պարէնի յատկացումները, սակայն լուս կը մնար հանգստեան բոշակի մասին: Թիւ 7468-9/11 եւ 11 Հոկ.ի 1917 թուակիր հրահանգն էր որ հաստատեց միւս յատկացումները:

27. Նամակ թիւ 1165 եւ 2 Յունիսի 1921 թուակիր (Ֆ. Բ. Պ. Ս. Ա. Լ. Ե. Վ. Լ. Օ.):

28. Հրամանագիր, 4 Յունիսի 1917 թուակիր, Ֆրանսայի մէջ լեհական բանակի մը ստեղծման վերաբերեալ (Ֆրանսական Հանրապետութեան Պաշտօնաթերթ, 5 Յունիսի 1917 թուակիր): Հրամանագիր, 16 Դեկտ.ի 1917 թուակիր, չեխոսլովաբեան բանակի մը ստեղծման վերաբերեալ (Ֆրանսական Հանրապետութեան Պաշտօնաթերթ, 19 Դեկտ.ի 1917 թուակիր):

է նկատել որ Պետական Խորհուրդը հաստատած է այս մօտեցումը։ Այս առեանին կողմանէ տրուած առնուազն երկու վճիռ կայ(29), որոնցով կը մերժուի Արեւելեան Լեզչոնի նախկին զինուորական-ներուն կենսաթոշակ տալ։ Պետական Խորհուրդը ջնջեց կենսաթո-շակներու գաւառային գատարաններու որոշումները՝ նախկին լե-զէսականներու հատուցումներ տալու մասին։ Ան նկատեց որ մաս-նաւոր որեւէ տրամադրութիւն նախատեսուած չէր Արեւելեան Լե-զէսոնի զինուորականներուն համար, ինչպէս որ եղած էր «Թրանսայի մէջ ստեղծուած լեհական և չեխովալաքեան բանակներուն» պա-րագային, եւ թէ անկասկած է որ պահանջողը «երբեք չէ պատկանած Փրանսական ցամաքային և ծովային բանակներու զինուորական կազմի մը»։

Նշենք տակաւին լեզչոնական կանոնագրութեան մէկ ուրիշ մասնայատկութիւնը, այն, որ կը վերաբերի յանձնառութեանց ջըն-ջումին։ Համաձայն վերոյթեալ 26 նոյեմբերի 1916 թ.ի նախարարա-կան հրահանգի տրամադրութեանց, զօրագունդի պետը կրնար ջըն-ջէլ լեզչոնականին յանձնառութիւնը Փիլիփական անընդունակու-թեան և կարգապահական պատճառներով։ Այս վերջին գրգավատ-ճառը, որ լեզչոնականին համար ստեղծուած իրաւական աննպաստ զրութեան հետեւանքն էր, կրնար տեղի տալ չարաշահութեանց, մանաւանդ, երբ արտակարգապահական այլ նկատումներ առաջ-նորդէին լեզչոնականին պետերը։

Լեզչոնականին յանձնառութեան ջնջումը կրնար հետեւանը ըլլու նաև լեզչոնի զօրացրումին։ Այս 26 նոյ.ի 1919 թ.ի նախարա-րական հրահանգի մէկ ուրիշ տրամադրութիւնը, որ, իր կարգին, կրնար տեղի տալ չարաշահման արարքներու։ Ան թոյլ կու տար լե-զէսականին զօրացրումը նոյնիսկ պատերազմի աւարտէն առաջ, երբ պարագաները այլեւս անհրաժեշտ չէին դարձներ լեզչոնին դոյլութիւնը։ Արդէն այս է որ պատահեցաւ, երբ քաղաքական նկա-տառումներու հետեւանքով վերջ տրուեցաւ զինուորական այս միա-ւորին։

### ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱԲՆԵՐԸ

Շատ մը հարցեր պիտի չյստականային, եթէ Արեւելեան Լե-զէսոնի կեանքին մէջ քաղաքականութեան դերը չվերլուծուէր գէթ

29. Վ.նիւ Պետական կորհուրդի, 8 նոյ.ի 1932 թուակիր։ Հանգստեան բո-շակի նախարարը ընդդեմ Գուլուեանի (*Recueil Lebon*, 1932, թ. 925)։ Վ.նիւ Պե-տական կորհուրդի, 15 թուակիր 1933 թուակիր։ Հանգստեան բոշակի նախարարը ընդդեմ Մանուկեանի (*Recueil Lebon*, 1933, թ. 632)։

Հակիրճ կերպով։ Քաղաքականութիւնը զեր ունեցաւ Լեզոնի ծը-նունդին, ոսյութեան և անոր վախճանին մէջ։

Արեւելեան Լեզոնի կազմութիւնը քաղաքական նպատակ մը ունէր։ Եթէ ձեպէլ-Մուսայի հայերը ինքնաբուխ կերպով ուղեցին զինուորագրուիլ ֆրանսական զրօշի տակ, առ ի երախտազիտու-թիւն ֆրանսական ծովոյժին կողմէ իրենց փրկումին, այս միաւո-րին ստեղծումը այնպէս, ինչպէս որ տեղի ունեցաւ, քաղաքական նպատակ մը կը հետապնդէր։ 1916 թ.ի Լոնտոնի երրեակ համա-ձայնութիւնը նոպատակ ունէր Կիլիկիոյ մէջ Հայերուն ինքնավարու-թիւն մը տալ, եւ Լեզոնը հիմք պիտի կազմէր Հայկական բանակի մը՝ Կիլիկիոյ մէջ։ Հայ Ազգային Պատուիրակութեան նախազահին կողմէ 27 Հոկտ.ի 1916 թ.ին, համաձայնութեան կնքումէն ետք, Գա-հիրէի Ազգային Միութեան զրկուած հեռազիրը բաւական յստակ է։ «Կը հաստուեմ կամաւորներու հարցի մասին 6 Հոկտ.ի նամակս։ Բացայացաւ երաշխիք ստացած ըլլալով որ Գաշնակիցներու յաղ-թանակէն վերջ, մեր ազգային բազանքները պիտի գոհացուին, կը յանձնաբարեմ ձեզի ձեռք առնել տալ բոլոր միջոցները քաջա-լերելու եւ զիւրացնելու համար կարելի ամենամեծ թիւով կամա-ւորներու զինուորագրութիւնը»(30)։ Հայ պատուիրակներ զրկուե-ցան քիչ մը ամէն տեղ, մասնաւորաբար Մ. Նահանգներ, Հայկա-կան փոքր գաղտնթերէն ըստ հնարաւորի մէծ թիւով կամաւորներ զինուորակը լու համար։

Կազմուած 1916 թ.ին, Արեւելեան Լեզոնը ճակատ մէկնեցաւ 1918 թ.ի Օկոսոսուին միայն(31)։ Բրիտանական կառավարութեան բռնած զիւրքը, որ ուշացուցած էր Լեզոնի կազմութիւնը ֆրանսա-կան զրօշին տակ, պատճառ եղած էր նոյնպէս զինուորական այս միաւորի պատերազմի մասնակցութեան ուշացումին։ Անզիացիները ֆրանսական զօրագունդեր չէին ուզեր Արեւելքի մէջ(32)։ Յամե-

30. Հեռազրին պատճենը կայ Ֆրանսայի Արտաքին Գործոց Նախարարու-թեան արխիւմերուն մէջ (Guerre 1914-1918, Légion d'Orient, բգրածքար թիւ 980, քերք 191)։

31. Այս բուականէն առաջ, Սուրբոյ Նաւաբաժինը, որուն ենթակայ էր Ա-րեւելեան Լեզոնը, լեզոնականներէ կազմուած փոքր խումբեր զործածած էր բազմարիւ անզամներ արշաւանքներ ընելու բրդական ծովեզերքին վրայ, հազոր-դակուրեան միջոցները կործանելու, եւ Գասքէլ-Միզո եւ Ռուատ կզգիակներու մէջ զօրանիստ հաստատելու համար (Ֆ. Բ. Պ. Ս. Ա. Levant, Carton 2, L. O.)։

32. Մեր նիւրքն ուրեմն է պատմականը ընել անգլօ-ֆրանսական յարաք-րութեանց, Միջին Արեւելքի մէջ, 1914-1918 թթ.ի պատերազմի ընթացքին եւ երկու

նայն գէպս, Փրանսական զօրագունդերը մասնակցեցան 1918 թ.ի Սեպտեմբերի մեծ յարձակողականին Պաղեստինի ճակատին վրայ եւ Արեւելեան Լեզոնը մինակը զրաւեց Լիբանանն ու Կիլիկիան:

Կիլիկիոյ զրաւման մասին պատերազմական նախարարութեան յղած իր ամելիազրին մէջ, Արեւելքի Ֆրանսական Զօրախումբերու հրամանատար զօրագարը կը զրէ. «Կարծեցի պարագանութիւնը ստանձնել թրքական բանակի նահանջին հետեւելու մինչեւ Տաւրոսեան լեռներ եւ ապահովել զինագաղաքարի տրամադրութեանց գործադրութիւնը՝ ձերբակալելով ուշացած տարբերը եւ ստանձնելով պատերազմական իրեղիներու յանձնումը»(33): Այս զրաւումնէ, որը անդիմացիները, արդէն զառնացած Փրանսական ներկայութենէն Լիբանանի մէջ, չներեցին Փրանսացիներուն եւ Արեւելեան Լեզոնն էր, որ Հայկական Լեզոնն զարձած, կրեց Դաշնակիցներու անհասկացողութեան հետեւանքը:

1919 թ.ի Յունուարի սկիզբը զօրավար Ալենպի հրահանդ տուաւ Արեւելքի Ֆրանսական Զօրախումբերու հրամանատարին՝ Արեւելեան Լեզոնը քաշելու Կիլիկիայէն, զայն փոխարինելու համար հնդկական սրբիկատով մը(34): Քանի որ այս հրահանդը չգործադրուեցաւ, անդիմական հրամանատարութիւնը ուրիշ միջոցի գեցէց. հրահանդէց Կիլիկիայէն քաշել Հայկական Լեզոնը եւ զայն Մարտի զրկել(35), միաժամանակ ընդգիւմանալով, որ Փրանսական պրաման զօրախումբը զօրացուի Ֆրանսայէն եկող զինուորներով,

համաշխարհային պատերազմներու միջն ինկող ժամանակամիջոցին, սակայն կրնանք յիշել փոքր դեպք մը, որ կազ ունի այս լեզունին եեւ: Այս միաւորը չունեցաւ իր դրօշակը մինչև 1919 թ., քանզի անգլիական հրամանատարութիւնը միշտ մերժած էր որ Փրանսական դրօշակներ տեսնուին զօրահանդէսներու ընթացքին: Արեւելքի Ֆրանսական գունդերու հրամանատար զօրավարին թիւ 282/G եւ Ապրիլի 1919 բուակիր նամակը ուղղուած պատերազմական նախարարին (Ֆ. Բ. Պ. Ս. Ա. Levant, Carton 5, L. O.):

33. Արեւելքի Ֆրանսական Զօրախումբերու հրամանատար զօրավարին թիւ 22/G եւ 4 Յունուարի 1919 բուակիր հեռազիրը (Ֆ. Բ. Պ. Ս. Ա. Levant, Carton 5, L. O.):

34. Արեւելքի Ֆրանսական Զօրախումբերու հրամանատար զօրավարին թիւ 31/G եւ 5 Յունուարի 1919 բուակիր հեռազիրը (Ֆ. Բ. Պ. Ս. Ա. Levant, Carton 5, L. O.):

35. Արեւելքի Ֆրանսական Զօրախումբերու հրամանատար զօրավարին թիւ 331/G եւ 5 Մարտի 1919 բուակիր հեռազիրը (Ֆ. Բ. Պ. Ս. Ա. Levant, Carton 5, L. O.):

որոնք պիտի ապահովէին Ֆրանսայի ներկայութիւնը Կիլիկիոյ մէջ(36) :

Իրաւունքը օգնութեան հասաւ Փրանսական Հրամանատարութեան : Անդլիացիներուն պատասխանուեցաւ որ «Հայկական Լեզոնի կանոնագրութիւնը չէր թոյլատրեր անոր օպտագործումը Կիլիկիայէն դուրս» : Արդարեւ, լեզոնականները իրենց յանձնառութիւնը ստորագրած էին՝ Թուրքիոյ գէմ կոռւելու համար, եւ ինչպէս որ Ֆրանսական Բարձր Գոմիսէրը կը նշէր Բարիզ ուղարկած էր Հեռագրին մէջ՝ «կամաւորները զանգուածով պիտի պահանջէին ջընջել իրենց յանձնառութիւնը», եթէ Մարտք զրկուէին(37) :

Զկարենալով ոչ քաշել եւ ոչ ալ Մարտք զրկել տալ Լեզոնը, զօրավար Ալենպի պահանջեց անոր լուծարքը : Առաջ քչուած պատըստակը հայ զինուորներու այսպէս կոչուած օրինագանցութիւններն էին թուրք բնակչութեան նկատմամբ : Մասնակի զոհացում մը տրուեցաւ անդլիացիներուն՝ զօրացրամովը Հայկական Լեզոնի Դ. զումարտակին, որ գեռ նոր կազմուած էր հայ նորազատ սազմագերիներով(38) : Այս զումարտակի անձնակազմին մէկ մասը զօրացրուեցաւ եւ միւս մասը ցրուեցաւ մնացեալ երեք զումարտակներուն մէջ : Բանակի Պատմական Սպասարկութեան թղթածըրարներուն մէջ մենք չգտանք վաւերաթուղթեր, որոնք տային պատճառը եւ իրաւական հիմնաւորումը այս զօրացրումին : Կրնայ ըլլաւ որ այս միաւորը կազմուած էր եւ անոր զինուորները զէնքի տակ առնուած էին առանց անդլիական Հրամանատարութեան արտօնութեան, եւ որ այս իրազութիւնը իրեւ դրդապատճառ նկատի առնուած էր անոնց պայմանագրութեան ջնջումին համար : Արեւելքի Ֆրանսական Զօրախումբերու Հրամանատարին կողմէ մէկ ամիս ետք Հայֆայի անդլիական Հրամանատարութեան ուղղուած նամակ մը, որով արտօնութիւնը կը ինդրուէր Հայեր զինուորագրելու՝ ամբողջացնելու համար զինուորներուն թիւը, նախապէս անդլիական արտօնութեան մը անհրաժեշտութիւնը ցոյց կու տայ եւ կրնայ հիմնաւորել մէր առաջ բերած թեղը(39) :

36. Արեւելքի Ֆրանսական Բարձր Գոմիսէր Ժորժ Փիֆոյի թիւ 242 եւ 3 Մարտի 1919 թուակիր հեռազիքը (Յ. Բ. Պ. Ա. Լевանտ, Carton 5, L. O.) :

37. Արեւելքի Ֆրանսական Բարձր Գոմիսէր Ժորժ Փիֆոյի 8 Մարտի 1919 թուակիր հեռազիքը (Յ. Բ. Պ. Ա. Լևանտ, Carton 5, L. O.) :

38. Արեւելքի Ֆրանսական Զօրախումբերու հրամանատար զօրավարին 27 Մարտի 1919 թուակիր տեղեկագիքը ուղղուած Անգլիական ԽԱ. Զօրամարմինին (Յ. Բ. Պ. Ա. Լևանտ, Carton 5, L. O.) :

39. Արեւելքի Ֆրանսական Զօրախումբերու հրամանատար զօրավարին թիւ

Մէկ ամիս հոգք, զօրավար Ալենպի կրկին անդրագարձաւ նոյն հարցին. ան երկորդ անգամ ըլլալով պահանջեց Հայկական Լեզոնին զօրացրումը(40): Տրուած ըլլալով որ դարձեալ խօսք կըլլար թուրք բնակչութեան նկատմամբ հայ զինուորներու վերաբերումի մասին, հակառակ անոր որ մենք պատմութեան դիրք չենք զրեր, պէտք է թերեւս պատասխանել թուրքերու այս ամբաստանութեան, որոնց անզլիացիները ականջ կու տային շատ հաճոյակատարորէն(41). կը պատասխանենք, պարզապէս ապացուցանելու համար որ քաղաքականութիւնը ուժեղ կերպով կը միջամտէր Արեւելան Լեզոնի կեանքին: Սիսակ պիտի ըլլար կարծել որ հայ զինուորները, եթէ անվախ էին, նաևս անմեղազրելի եղան միշտ: Պահանջել անոնցմէ տարեկան զինուորագրեալներու յատուկ ընթացք մը՝ պարզամտութիւն պիտի ըլլար, եւ ոչ մէկ զինուորական պետ երրեւէ պահանջած է, եւ յաջողած է ձեռք բերել նման ընթացք մը իր ուղղմիկներէն: Այն քանի մը օրինազանցութիւնները, զորս լեզոնականները զործեցին, նոյնիսկ եթէ բացատրելի էին այն բոլորով, զորս թուրքերը ըրած էին հայերուն, չանցան սահմանները որեւէ երկրի մէջ որեւէ յաղթական բանակի յոսի վարքերուն: Եղակացնելու համար, կարելի է մէջբերել Կիլիկիոյ զրաւման մասին Արեւելքի Ֆրանսական Զօրախումբերու ընդհանուր հրամանատարի տեղեկացրին այն հատուածը՝ որ կը ցոլցնէ հայ զինուորներուն հոգեվիճակը այնքան, որքան անոնց ընթացքը: Զօրավարը կը գրէ թէ Կիլիկիան զրաւելու համար միայն «հայ զինուորներ ունէր, որոնք կ'այլրէին այնքան տարբիներ իրենց կրած անիբաւութեանց վրէժը լուծելու փափաքով»: Երկաթեայ կարգապահութիւն պէտք էր զանոնք ստիպելու համար, որ իրեւ զինուոր վարուին, եւ ես տրամադրութեանս տակ նոյնիսկ Փրանսական մէկ գումարտակ չունէի հնազանդութիւն պարտագրելու համար հայկական հա-

11027/1 եւ 26 Սեպտ.ի 1919 բուակիր նամակը (Ֆ. Բ. Պ. Ա. Ա. Levant, Carton 5, L. O.):

40. Արեւելքի Ֆրանսական Զօրախումբերու հրամանատար զօրավարին թիւ 578/G եւ 29 Ապրիլի 1919 բուակիր հեռագիրը (Ֆ. Բ. Պ. Ա. Ա. Levant, Carton 5, L. O.):

41. Արեւելքի Ֆրանսական Բարձր Գումարէր Ժորժ Փիքոյի արտաքին գործոց նախարարին ուղղած թիւ 342 եւ 3 Մարտի 1919 բուակիր հեռագրէն հասուած մը ցոյց կու տայ անզլիացիներու կողմնակալութեան չափը. «Անզլիական կառավարութեան համար միշտ դիրքին պիտի ըլլայ պնդել թէ այս զօրաժողովը (հայերու) կը խռովէ բուրբերը եւ կրնայ ստեղծել խռովիչ վրդովմունք» (Ֆ. Բ. Պ. Ա. Ա. Levant, Carton 5, L. O.):

կազզեցութեան սանձազերծման պարագային, և կարդը վերահստատա-  
տելու համար զեռ հնարաւոր ծանր խռովութեանց պարագային :  
Նման պայմաններու մէջ, ես զիս երջանիկ պէտք է նկատեմ, վախ  
ազգելու միջոցով եւ առանց ծանր միջադէպի, Կիլիկիոյ թուրք  
զինուորական եւ վարչական իշխանութիւնները Փրանսական գրաւ-  
ման ենթարկել յաջողելուս համար»(42) :

Հայկական Լեզչոնը լուծարքի ենթարկելու անդիմական պա-  
հանջը իրաւական ոչ մէկ հիմք ունէր : Հայերը յանձնառու եղած էին  
ծառայելու պատերազմի ընթացքին, որ զեռ վերջ զամած չէր, եւ  
քանի մը զինուորներու անհատական յանցանքները, որքան ալ ծանր  
եղած ըլլային, չէին կրնար առաջնորդել հաւաքական պատժարկումի  
մը : Հայկական Լեզչոնի լուծարքին քաղաքական եւ զինուորական  
անպատճառութիւնները չէին խուսափած Արեւելքի Փրանսական իշ-  
խանութեանց ուշազբութենէն, որոնք զանոնք հազորդեցին Բա-  
րիդ(43) :

Արեւելքի Ֆրանսական Զօրախումբերու հրամանատարը պա-  
տասխանեց անդիմացիններուն . «Առանց պատերազմական նախարա-  
րութեան արտօնութեան՝ իրաւոնք չունիմ լուծելու Հայկական Լե-  
զչոնը եւ անկէ նման բան կրնամ պահանջել միայն Բարձր Գոմիսէր  
Պրն. Ժորժ Փիքոյի համաձայնութեամբ, որուն մօտալուս Պէյրութ  
յամանման կը սպասեմ»(44) :

Հայկական Լեզչոնի լուծարքը տեղի չունեցաւ անդիմական  
ուղղակի ճնշման տակ, սակայն տեղի ունեցաւ աւելի ուշ՝ Մերձա-  
ւոր Արեւելքի Ֆրանսական քաղաքականութեան մէջ եղած փոփո-  
խութեան հետեւանքով : Մնաց որ այն օրէն ի վեր, երբ Արեւելքի  
մէջ Անդիմոյ եւ Ֆրանսայի զրաման զօտինները յստակօրէն ճշշդր-  
ւեցան, եւ երբ ամէն երկիր գրաւեց իր գոտին, Փրանսական զուն-  
դերը զաղրեցան անդիմական հրամանատարութեան ենթարկուելէ .  
այսուհետեւ, վերջինս չէր կրնար հրահանդներ տալ այլեւս Փրան-  
սական հրամանատարութեան : Սակայն 1919 թ.ի վերջերը Փրան-  
սական արեւելեան քաղաքականութեան մէջ շատ թրքանպաստ ա-  
րեւելում մը սկսաւ երեւան գտալ(45) : Այս նոր քաղաքականութեան

42. Հեռագիր թիւ 22/G եւ 4 Ցունուարի 1919 թուակիր, արդէն յիշուած :

43. Հեռագիր թիւ 578/G եւ 29 Ապրիլի 1919 թուակիր, արդէն յիշուած :

44. Արեւելքի Ֆրանսական Զօրախումբերու իրամանատար զօրավարին թիւ 7203/3 եւ 23 Ապրիլի 1919 թուակիր հեռագիրը (Յ. Բ. Պ. Ս. Ա. Levant, Carton 5, L. O.) :

45. Յատկանշական է նկատել այն տարբեր տիտղոսները զորս ունեցան Ա-  
րեւելքի Փրանսական բարձր գոմիսէրները . «Ֆրանսական Հանրապետութեան բարձր

ռուբհակը վճարողը հայերը եղան, իսկ օգտուողները՝ քիմալական թուրքերը։ Այս քաղաքականութիւնը ճակատագրականորէն առաջնորդեց Հայկական Լեզոնի լուծարքին, և մէկ տարի ետք, Փրանսացիներու կողմէ Կիլիկիոյ բռուժին(46)։ 1919 թ.ի վախճանին, Հայկական Լեզոնի երկու նոր միաւորներու կազմութեան արտօնութեան մասին խնդրանքի մը արդէն կը պատասխանուէր Հետեւեալ ձեւով, Ֆրանսայի վարչապետ և պատերազմական նախարարին կողմանէ։ «Մենք շահ չունինք մեծցնելու, «չ իսկ պահպանելու թիւր այս Լեզոնին, որուն կարեւորութիւնը, արդարացուած՝ պատերազմի զործողութեանց ընթացքին, այլեւ չի համապատասխաներ խաղաղեցման զործին, զոր պարտաւոր ենք շարունակելու Սուրբոյ և Կիլիկիոյ մէջ ամենայն անկողմնակալութեամբ»(47)։

Արեւելքի Փրանսական իշխանութիւնները զուր փորձեցին զգալ տալ Կիլիկիոյ մէջ Հայկական ուժեղ զօրախումբի մը անհասաժեշտութիւնը քիմալականներուն դէմ իրենց պայքարին մէջ։ Փըրանսական կառավարութիւնը Հրահանգեց աստիճանաբար եւ գաղտնօրէն նուազեցնել Հայկական Լեզոնին թիւր։ Պէյրութէն Համապատասխան Հրահանգներ տրուեցան Աստիճանի զօրախումբի Հրամանատրին եւ պարբերաբար յլշեցումներ եղան այդ մասին։ Աստիճանաբար Հայկական Լեզոնի երեք զումարտակները մէկի իջան(48)։ Երաւականորէն ասիկա կարելի էր օգտագործուեցան 26 նոյեմբերի 1916 թ.ի նախարարական Հրահանգի արամագրութիւնները, որոնք

Գոմիսէր Սուրբոյ եւ Հայատանի», «Բարձր Գոմիսէր Սուրբոյ եւ Կիլիկիոյ», եւ ապա՝ «Բարձր Գոմիսէր Սուրբոյ եւ Լիքանանի»։

46. Անգարայի դաշնագիրն է, ստորագրուած 20 Հոկտ.ի 1921 թ.ին, որ վերջ դրաւ պատերազմական վիճակին Ֆրանսայի եւ Թուրքիոյ միջեւ եւ որոշեց Կիլիկիոյ պարագումը քրանսական գունդերէն։ Անզիս պաշտօնապէս բողոքեց Ֆրանսայի մօս Թուրքիոյ հետ անշատ խաղաղութիւն կմբուլում համար, բայ մը, որ հակառակ էր 30 նոյ.ի 1915 թ.ի յայտարարութեան, որով Դաշնակիցները «կը պայմանաւորէին, իրարու ենս, անշատ խաղաղութիւն չկնքել ներկայ պատերազմի բնբացքին»։ (Յայտարարութեամ պատմէնը տեսնել Փ. Ֆոչէյ, ՆՀ. աշխ., հոր. բ., էջ 104)։

47. Ֆրանսայի վարչապետ եւ պատերազմական նախարարին թիւ 10349-9/11 եւ 17 Գեկտ. 1919 թուակիր պաշտօնագիրը ուղղուած Արեւելքի Ֆրանսական Զօրախումբերու իրամանատար զօրավարին (Ֆ. Բ. Պ. Ս. Ա. Levant, Carton 5, L. O.)։

48. Արեւելքի Բանակին ընդհանուր իրամանատարին թիւ 373/21 եւ 22 Ապրիլի 1920 թուակիր ենուագիրը Ֆրանսական Ա. Զօրաքաժինի իրամանատարին (Ֆ. Բ. Պ. Ս. Ա. Levant, Carton 5, L. O.)։

կը թոյլատրէին իրեւ կարգապահական միջոցառում ջնջել յանձնառութեան պայմանագրութիւնները։ Զինուորական կանոններէն նուազալոյն չեղումը սպատրուակ ծառայեց ճամբելու համար լեզուականները, որոնք, պատրանաթափ՝ դէպքերու դարձուածքն, իրենց կարգին, չխուսափեցան անոր սախթ տալէ (49)։ Բազմաթիւ լեզուականներ անձամբ պահանջեցին իրենց արձակումը։ Վերջապէս, 1 Մայիսի 1920 թ.-ին Պէյրութէն եկաւ վերջին զումարտակին գորացրման Հրահանգը։ Այդ օրերուն անոր կէսը կը պաշտպանէր պաշտուած գորանիստ մը, որուն հետ հաղորդակցութիւնները կարուած էին։ Այս պատճառով, անոր զօրացրումը ուշացուեցաւ մինչեւ 1 Մեպտ.-ի 1920 թ.-ի (50)։ Իրականին մէջ զօրացրումը աւարտեցաւ միայն 27 Մեպտ.-ի 1920 թ.-ին (51)։ Պէտք է նկատել որ Արեւելքի Բանակի զիմաւոր Հրահանատարին կողմէ տրուած գորացրման Հրահանգը որեւէ ակնարկութիւն չէր պարունակեր նախարարական որոշումի մը մասին։ Կը թուի թէ նախաձեռնութիւնը կատարուած է Պէյրութի մէջ, կիլիկիոյ մէջ Փրանսական քաղաքականութեան ընդհանուր արեւելյումէն ներշնչուած։ Լեզուականներուն արձակումը հետեւանք չէր անոնց յանձնառութեան պայմանագրութեան պայմանաժամի աւարտին։ Արգարեւ, 24 Հոկտ.-ի 1919 թ.-ի Հրամանագիրը – զրուած 23 Հոկտ.-ի 1919 թ.-ի օրէնքի 2-րդ յօդուածի տրամադրութեանց հիման վրայ, օրէնք, որ իրաւականորէն վերջ կու տար պատերազմական յիշակին Ֆրանսայի մէջ –, իր առաջին յօդուածին մէջ կը տրամադրէր որ «Հայկական եւ Սուրբական լեզուններուն օժանդակ յեղէննականներուն պատերազմի տեւողութեան համար ստորագրած»

49. Բարիգէն իրահանգներ տրուեցան որպէսզի հայեր զինուորագրեն Օտար Լեզունի համար։ Ատանայի շրջանի իրամասնար գօրավարին թիւ 2428/1 եւ 27 Մարտի 1920 թուակիր նամակը կը տեղեկացնէ անձարելիութիւնը հայերը զինուորագրելու։ Օտար Լեզունի համար, բանի անոնք կ'ուղարկ կրուիլ մի միայն իրենց երկրին ազատազրման համար (Յ. Բ. Պ. Ա. Ա. Levant, Carton 5, L. O.)։

50. Կրկնակի իրամասներուն, զոր Պէյրութէն կը ստանար. Ատանայի շըրշանի իրամասնար գօրավարը պատասխանած էր. «Զօրացրման զործողութիւնը կը պարտադրէ որ նախ հաղորդակցութիւնները վերահաստատուին Ատանայի եւ Ճիհանի միջև։ Ես չեմ կրնար արձակել հայերը, որոնք Ճիհան կը գտնուին, բանի անոնք չեմ կրնար ձգել այդ վայրը։ Չեռագիր թիւ 1402/3 եւ 17 Յուլիսի 1920 թ-ւակիր» (Յ. Բ. Պ. Ա. Ա. Levant, Carton 5, L. O.)։

51. «Վերջին հայ կամաւորներու զինարափութիւնը եւ գօրացրումը ամբողջական կերպով լրացու 27 Մեպտ.-ի 1920 թ.-ին»։ Կիլիկիոյ Զօրաբաժինի իրամասնար գօրավարին թիւ 1871/3 եւ 1 Հոկտ.-ի 1920 թուակիր ենուազիրը Արեւելքի Բանակի ընդհանուր իրամասնարին (Յ. Բ. Պ. Ա. Ա. Levant, Carton 5, L. O.)։

յանձնառութեան պայմանագրութեանց վաւերականութիւնը երկարագութեանը է մինչեւ այն թուականը, որ պիտի ճշգուի հրամանագրով եւ որ պիտի չկրնայ անցնիլ թուականէն անդին այն օրէնքին, որ պիտի վաւերացնէ խաղաղութեան դաշինքը թուրքիոյ հետ»:

Այս գորացրումը համապատասխան էր 26 նոյեմբերի 1916 թ.ի նախարարական հրահանդի տրամադրութիւններուն, որ յատակօրէն կ'ըսէր. «Լեզոննը կրնայ զինացրուիլ պատերազմական նախարարին կազմէ»(52), եւ լու կը յարմարէր իրենց օժանդակի հանգամանքին պատճառով լեզոնականներուն համար ստեղծուած իրաւական անորոշ կացութեան: Ընդհակառակն, համապատասխան չէր ո՛չ տառին և ոչ ողիին Դաշնակցութեան եւ Հայ Ազգային Պատուիրակութեան միջնորդ 1916 թ.ին կնքուած համաձայնութեան, որ կը վերաբերէր կելիկիոյ մէջ Հայերուն ինքնավորութեան տուչութեան եւ ազգային բանակի մը կազմութեան, որուն հիմք պիտի կազմէր Լեզոնը: Սակայն պատճութեան մէջ առաջին անգամ չէ որ քաղաքականութիւնը յաղթանակ կը տանէր իրաւունքին վրայ:

ՆՕԹԵՐ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԿԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԻՈՆԻ ՄԱՍԻՆ  
ՔԱՂՈՒԱԾ ՖՐԱՆՍՍՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՅ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ  
ԱՐԵՒԵԼԵԲԵՐԵԿՆ

Ֆրանսացի Արտաքին Գործոց Նախարարութեան արխիւները Արեւելեան կամ Հայկական Լեզոնի մասին կը կրեն հետեւեալ վերհաջիրը.

**Guerre 1914–1918  
Légion d'Orient**

Վաւերաթուղթերը գետեղուած են չորս թղթածրաբներու մէջ,  
որոնք կը կրեն հետեւեալ թիւերը.

52. Կիլիկիս իր կատարած բնուութեան ընթացքին Արեւելքի բանակի ընդհանուր երաժանաւար գօրավար կուրոն իր 19 Օգոստոսի 1920 բուակիր օրակարգին մէջ կը յայտարարէր. «Սպաներ, ենթասպաներ, տանապետներ եւ լեգէննականներ. Չեզմէ բանուելու նախօրեակին պարունակած կը զգամ ձեզի արտայայտել երախտագիտութիւնն ձեր փառապանձ ծառայութիւններուն եամար. Պիտի պահեմ ամչիչի յիշատակը ձեր քաջութեան եւ եռանդին: Վեհանձն ֆրանսան հպարտութեամբ պիտի յիշէ որ պատիւն ունեցաւ Հայաստանի զաւակներուն վատահելու մաս մը սուիններ, զորս անոնք գործածեցին խանդակառութեամբ»:

- Թիւ 890, Սեպտեմբեր 1915-էն Նոյեմբեր 1916,
- Թիւ 891, Դեկտեմբեր 1916-էն Մայիս 1917,
- Թիւ 892, Յունիս 1917-էն Հոկտեմբեր 1917,
- Թիւ 893, Նոյեմբեր 1917-էն Ապրիլ 1918:

Հսաւ արխիվներու ցուցակին, Ապրիլ 1918 թ. էն վերջի գաղտնաբույզթերը կորսուած են Երկրորդ Համաշխարհային Պատերազմի բնթացքին: (Ծանօթ. Ֆրանսական Բանակի Պատմական Սպառարկութեան արխիվներուն մէջ Լեզոնի վերաբերեալ վաւերաթուղթեր գոյութիւն ունին մինչեւ այս միաւորին լուծարքի թուականը):

Կրկնութիւններէ խուսափելու համար Արտաքին Գործոց Նախարարութեան վաւերաթուղթերը ընորոշելու համար պիտի զործածեմ երկու թիւեր՝ որոնցմէ առաջինը թղթածրարին թիւն է, իսկ երկրորդը՝ թերթին թիւը. օրինակ 890-15 կը նշանակէ թէ խնդրոյ առարկայ դրութիւնը թիւ 890 թղթածրարին 15-րդ թերթն է: Երբ վաւերաթուղթը մէկէ աւելի թերթեր կը պարունակէ, պիտի նշուի հետեւալ ձեւով՝ 890-22, 23, 24, այսինքն՝ թիւ 890 թղթածրարին 22, 23 և 24-րդ թերթերը:

890-1. Պաշտօնագիր 11 Սեպտ. 1915 թուակիր ծովային նախարարէն արտաքին գործոց նախարարին: Կը հարցուի թէ ձեւպէլ-Մուսային ազատազրուած հայերը ո՞ւր պէտք է արտուին:

890-2. Հեռագիր 10 Սեպտ. 1915 թուակիր, «Ժան Տարք» զրահաւորի հրամանատարէն Ծովային նախարարութեան: Կը յայտնէ թէ Կիպրոսի անզոլիական իշխանութիւնները չեն ուզեր հայերը ընդունիլ կզզիին մէջ:

890-3. Հեռագիր թիւ 220 և 14 Սեպտ. 1915 թուակիր, Գահէրէի ֆրանսական մինիստրէն արտաքին գործոց նախարարին, Բարիզ: Կը յայտնէ թէ 3450 հայեր ցամաք հանուեցան Փոր-Մայիս:

890-4. Հեռագիր թիւ 2069 և 14 Սեպտ. 1915 թուակիր, Լոնտոնի ֆրանսական գենապանէն արտաքին գործոց նախարարին, Բարիզ: «Մըր Նիքոլայն յայտնեց որ Եգիպտոսի և Կիպրոսի անզոլիական իշխանութիւնները անկարելիութեան մէջ են հայերը հօն ընդունելու, բնակարանի չգոյութեան պատճառով: Յանձնարարեց որ զիմուի իտալիոյ, որ կրնայ թերեւս հայերը ընդունիլ Հոռողոսիզիին մէջ»:

890-5,6. Նամակ 14 Սեպտ. 1915 թուակիր, Բարիզի անզոլիական դեսպանէն ֆրանսական արտաքին գործոց նախարարին: Դեսպանը կը յայտնէ թէ «Նորին Վեհափառութեան Կառավարութիւնը բոլորովին անտեղեակ էր այն պարագաներուն, որոնց մէջ

սոմիկակ մմզբաչ ոմտ Իտկ զավթյալլդակ մս հքմակ մկ ժօցնմու հթ զագթյամտիստի զտկտուս լզգնմու հ մտքմու մս բրգմակ մկ...» : զիղտեռողն զտկտուումֆ վզստպալ պհմամտու նսքմս զիթտամու մմկտուութ Զ161 վ. տեղը 21 ւզ 606Շ ովթ միետուգչ . Շ1-068

: «զտրմատեղտ շամգզողաստովմ վենոր ամո քաթեմն զիզգթյամուկ զտրմարու ժշխոգտ մկ զիթյաչ զտտեուզտ հրգմս զիտիկտոզտ զտկտմտեմու հթ ժիեղեմսնու Հ պղմակ մմու իտրի շամու լզտանող հ վլդմակ ջկր ամգզմիկ մկ քամտիտստի մզք հթ լուզամի վիեւա վագիյ » . դրանմու մկ ՝ ջկր վոստելիք լզտան մմգզմիտմտու Իուշ մզեւա մզտիթյամտիտստի զտկտմլիքտեզտ մս ժադ իլզզմարու զրամուզմտուկ վժմամտու ւզ վի շասցաք « բավմդրիլ պհմամտու նսքմս զիթտամու մմկտուութ Զ161 վ. տեղը 91 ւզ 496 ւզ 202 ւզ 26 ովթ մրգմիտուգչ . Ռ1-068

: զիենի սսեսսչ

լզդրանող մմգզմիտմտու Իուշ բազմի տմլտուգ ժօցնմու հթ վտանմու մկ : զիղտեռոց զտկտուումֆ վրասչ զիմամտու նսքմս զիթտամու մմկտուութ Զ161 վ. տեղը ւզ 498 ովթ միետուգչ . 6-068

: «մզրիթյանեկտքմս զտրմամտիտստի զտկտմլիքտ լզեց ժամք մկ վլդմակու չզգ զրգմրի : լուլմ ստցատի զտրմամտիտստի մզեկ բազմի զիտատիկ մկ տոսուքմ թիւ զիզտրիւսի ժզմս զրամդր առչ մզտառետ քտւսմտ ւզ ոզ քտւսմեն հզտրեակ ամգվիտագնի մմգզմարիթյափ վոստելիք : իսմգզստամու զտկտմտեմու րտու մհանեմտեմտիկ լուզգունող սստելիք մմզբաչ մբաւրմդր զիթմտի առսու զիմմակցուկ» զտրմամտաիտստի զտկտմլիքտ առու հթ հզամու մկ : եկտոյ « զիմմամտու զիթտամու զտկտամու զտկտուուզտ վզստպալ մմկտուութ Զ161 վ. տեղը 21 ւզ 202 ովթ միետուգչ . 8-068

: «տմգդրիլ լզմենովսի ժզսզտե բակ

ւզ սսեսսչ մբաւմտատեգտ բազբարստ նզսզտ լզմենովսի բազմենսմտի զտյին մզմիթյամտիտստի զտկտուումֆ մս բարամ մկ զը : սստելիք լու շա ւզ սստելիք շա մմգզմիտմտու րուզգունող լիզտուու մոզմի զի մզրիթյամտիտստի զտրմաստիտչգի զիմմակ իսսացատի ոբի»

: զիտազաչ ժորտե զաչ մմզսսի

ամգզմիկ զտկտուուքմ շզգի ամգզմազստովմ ւզ ամգմտսութ մս ամլլի զտյին վլտքեմզտ առու « մկացմի բակմգզ ամգզյրսենեն ևսն զզտա զրիթյամու ջկր ամգզմիկ ակմդ ոմտ իսլզստ վտկտի առու նմկու : լուզգունող մրցիթ չզր վլզտա « մսզ զտկէ մզմզովթյամու զաչ ոստելիք իզտ զտրմամտիտստի զտկտուումֆ լզմազտար իեւակ ւզ զրանգմին հթ զտրմամտիտստի զտկտուումֆ ամգմտստ լուզգիր մբաւզտչտոյտե նզմտատի մլտկտիս վիտուումֆ

փոխաղբելու, ուր անոնք իրենց կրօնակիցներու մօտ պիտի զտնէին օգնութիւն եւ նեցուկ»: «...Հարցուցէք Սըր Կրէյին թէ պիտի ուղէ՞ր ընկերակցիւ այս խնդրանքին, զոր միտք ունիմ ընել այս մասին Փեղընկըստ»:

890-13. Հեռագիր թիւ 135 եւ 17 Սեպտ.ի 1915 թուակիր արտաքին զործոց նախարարէն Գահէրէի Փրանսական մինիստրին: Տեղեկութիւններ կ'ուզուի Փոր-Սայիտի ճեպէլ-մուսացիներու մասին (թիւ, արհեստ եւլն.) եւ «...զիտցուցէք մահաւանդ թէ կարելի՞ է անոնցմէ զինուոր արձանագրել Արեւելքի մեր օտար զումարտակին համար»:

890-15. Հեռագիր թիւ 217 եւ 18 Սեպտ.ի 1915 թուակիր, թունուզի Փրանսական կառավարիչին արտաքին զործոց նախարարին: Կառավարիչը քաղաքական անզատեհութիւններ կը աենէ հայերու թունուզ ընդունուելուն մէջ եւ կ'առաջարկէ զանոնք տանիլ Քորսիք կղզին:

890-16. Հեռագիր թիւ 224 եւ 19 Սեպտ.ի 1915 թուակիր, Գահէրէի Փրանսական մինիստրէն արտաքին զործոց նախարարին, Բարիզ: Կը յայտնէ թէ ճեպէլ-մուսացիներու մէջ 869 այր մարդ կայ, 15-60 տարեկան, որոնցմէ 500 հատը կրնան լաւ զինուորներ ըլլու: «Զօրավար Մաքսուէլ (Ծանօթ. Եղիսաբոսի անդլիական ուժերու ընդհանուր հրամանատար) առաջարկած է հայերու պետին որ 500 կամաւորներով հայկական լեգէոն մը կազմուի, որ կրնայ զօրացուիլ Ամերիկայի հայերով, եւ որ կրնայ զործածուիլ արշաւանքներ ընելու թրքական ծովեկերքի վրայ, Ալեքսանտրէթի շըր-ջանին մէջ: Հայերուն պետը յայտնեց որ շատ չփոթած էր այս առաջարկէն, քանզի ինք կ'ուզէ աւելի մեր կողքին կոռուիլ»: (Ծանօթ. Ըստ Փրանսացի տեղակալ Սենթ Քէնթէնի մէկ գրութեան, նոյնպէս նախարարին ուղղուած, հայ պետին անունն է Փիէր Տիմլազեան):

890-17. Հեռագիր թիւ 236-Ը եւ 20 Սեպտ.ի 1915 թուակիր, Մարոքի կառավարիչին արտաքին զործոց նախարարին: Կը յայտնէ թէ իրնար հայերը Մարոք ընդունիլ քաղաքական պատճառներով. «Այս արարքին մէջ պիտի տեսնուիր հաստատ փաստը մեր ձախողութեան Արեւելքի մէջ եւ թուրքերուն յաղթանակը Դաշնակիցներու վրայ»:

890-21, 22, 23. Երեք հեռագիրներ, թիւ 226, 227, 228 եւ 22 Սեպտ.ի 1915 թուակիր, Գահէրէի Փրանսական մինիստրէն արտաքին զործոց նախարարին, Բարիզ:

Փոր-Սայիտի բանակած հայերու թիւն է 4083 անձ, որոնցմէ 912 այր մարդ, 1296 կին, 697 մանչ, 547 աղջիկ, 631 մանուկ: 500 անձ կոռուելու կարող են:

«Իրենք կ'ուզէին զէնքեր եւ ռազմամթերք, կոիւը շարունա-  
կելու համար։ Մովակալը չկարողանալուն իրենց զոհացում տալ,  
անոնք յօժարած են նաև ելլել։ Ես անձնապէս տեսայ եւ հարցաքըն-  
նեցի իրենց պետքէն շատերը. բոլորն ոլ կ'ուզեն դինուիլ եւ եր-  
թալ իրենց վրէժը առնել թուրքերէն։»

«Հայ պետերը ինձի ըսին որ բոլորին փափաքն է զործել Փը-  
րանացիներու հետ, բայց եթէ անգլիացիները իրենց զործակցու-  
թիւնը ուզեն, իրենք պիտի չկրնան մերժել։ Պեաը նոյն խոկ իմ խոր-  
հուրդը հարցուց թէ ինչ պէտք էր պատասխանէր հաստատ ահանջքի  
մը։ Ես իրեն պատասխանեցի որ Փրանսական եւ անգլիական կառա-  
վարութիւնները պիտի խորհրդակցին հայերու մասին եւ խորհուրդ  
տուի համբերել եւ սպասել ինչ որ պիտի որոշուի։»

«... Հայերը լեռնային երկրէ են, վատահօրէն կրնան գերա-  
զանց բարդիզաններ ըլլալ. կը կասկածիմ որ կարողանան լու կա-  
նոնաւոր զինուորներ ըլլան»։

890-25. Հեռազիր թիւ 231 եւ 23 Սեպտ.ի 1915 թուակիր, Գա-  
շիրէի Փրանսական մինիստրէն արտ. զործոց նախարարին, Բարիզ։  
Կը յայտնէ որ զօրավար Մաքսուէլ կ'առաջարկէ զէնք տալ հայերուն  
եւ զիրենք զրկել իրենց լեռները «ուր անոնք ապահովութեան բոյ-  
ներ կրնան ստեղծել, ինչ որ իրեն պիտի քաշէ հայ կամաւոր բոլոր  
երկիրներէն»։ Զօրավարը կ'ուզէ որ Փրանսական կառավարութիւնը  
իր վրայ առնէ հայերու բեռլ։

890-29-30. Նամակ 29 Սեպտ.ի 1915 թուակիր Արշակ Զօ-  
պանեանէն արտ. զործոց նախարարին։ Ճեպէլ-Մուսայի հայերուն  
իրը զինուոր օդապործման մասին։ «Հայերու անջատ շարժումը  
այս տեսն ինձ անխօչեմ կը թուի։ Ես շատ փափաքելի կը զտնեմ  
որ Դաշնակիցներու զործողութիւնն մը՝ հայերու զործակցութեամբ,  
չուշանայ եւ նոյնիսկ ան զուգագիպի այն մեծ ճիզին հետ որ տե-  
ղի պիտի ունենայ կ. Պոլսոյ զէմ։ Ես չեմ կարծեր որ թուրքերը  
ներկայիս շատ ուժեր ունենան կիլիկոյ մէջ»։

890-32-էն 36. Տեղեկագիր թիւ 286 եւ 17 Սեպտ.ի 1919 թւ-  
ակիր, Միջերկրականի Փրանսական Յ-րդ նաւատորմիզի առժամեայ  
հրամանատար գերծովակալ Տարիէնէն ծովային նախարարին։ «Ե-  
ղիստոսի հայ տարագիրներու բնակութիւնը եւ սնունդը ապահովե-  
լու համար առնուած առժամեայ կարգադրութեանց մասին»։ Տեղե-  
կագրին մէջ զրուած է նաեւ հետեւեալը. «Մինչեւ հիմա չկրցայ հա-  
ւաքել կատարեալ փաստարկութիւն որ պէտք է զիտցնել տալու այն  
շարժառիթները, որոնք որոշել տուին Տեսէ զրահաւորի հրամանա-  
տարին՝ Յ-րդ նաւատորմիզի հրամանատար ծովակալին արտօնու-

թիամբ, հայ բնակչութեան անմիջական պարպումը, եւ նաեւ կատարուած գործողութեանց մանրամասնութիւնները»:

890-39, 40. Նամակ 11 Հոկտ.ի 1915 թուակիր Բարիզի անդմիական դեսպանէն Ֆրանսայի արտաքին գործոց նախարարին: Կը յայտնէ իր կառավարութեան դժգոհութիւնը Եղիպատոս գտնուող հայերու մասին եւ կը նշէ զանոնք տեղւոյն վրայ օգտագործելու անկարելիութիւնը: Ֆրանսական իշխանութիւնները պէտք է շուտով կարգադրեն այս հարցը: Եղիպատոսի անգլիական իշխանութիւնները «կառաջարկեն որ խնդրոյ առարկայ անձննք պէտք է դրկուին գործելու Կալերովի ծովեղերքը, ուր անոնք կրնան շատ օգտակար ըլլալ»:

890-41. Հեռագիր թիւ 152 եւ 12 Հոկտ.ի 1915 թուակիր, արտաքին գործոց նախարարէն Գահիրէի Ֆրանսական մինիստրին: Վերոյիշեալ նամակին պարունակութիւնը կը հազորդէ եւ իրմէ կը պահանջէ գիւրացնել գործադրութիւնը այն միջոցներուն, որոնք ձեռք պիտի առնուեն հայերը զրկելու աշխատանքի Մուտքոսի նաւահանդիսարը, եւ որոնց մասին պատերազմական նախարարը պէտք եղած հարհանգները զրկած է Գահիրէի Ֆրանսական զինուորական մարմինին:

890-43. Հեռագիր թիւ 254 եւ 13 Հոկտ.ի 1915 թուակիր, Գահիրէի Ֆրանսական մինիստրէն արտաքին գործոց նախարարին: «Հայերը ցաւով միայն պիտի ընդունին իրը բանուոր ծառայել: Այսուհանդերձ իրենցմէ շատեր ինձի յայտարարեցին որ պիտի համակերպին ատոր, քանզի մեզի հանդէպ երախտազիտութեան պարտք մը ունին:»: Հայերը կը յայտնեն նաեւ որ պէտք չէ որ իրենք իրը թուրք ռազմագերիներ նկատուին Դաշնակիցներու կողմանէ:

890-45. Հեռագիր թիւ 33, եւ 29 Հոկտ.ի 1915 թուակիր, Գահիրէի Ֆրանսական մինիստրէն արտաքին գործոց նախարարին: Կը յայտնէ թէ գժուարութիւններ կան Փոր-Սայիմի տարագիրներու պէտքերը Եղիպատոսի հայ գաղութին կողմանէ հողալ տալու մէջ: Մինչեւ հիմա հանգանակուած գումարով կարելի է միայն հագուստ եւ ծածկոցներ բաշխել ճեպէլ-մուսացիներուն: Անոնք միշտ կ'ապահովուի անգլիացիներու կողմանէ:

890-48, 49, 50, 51. Տեղեկագիր 2 նոյ.ի 1915 թուակիր, Միջերկրականի Ֆրանսական Յ-րդ Նաւատորմիզի հրամանատարէն ծովային նախարարին, Բարիզ: Հակառակ կ'արտայայտուի հայերուն իրը բանուոր գործածուելուն: «Ճեպէլ-Մուսայի հայերը չեն անոնցմէ, որոնք թոյլ տուին որ զիրենք չարդեն: Անոնք բնաւ չեն այն կրաւորական անձերէն, զորս Եւրոպան վարժուած է տեսնելու տանելին, զրեթէ առանց քըթմնջիւնի, ամենազարհուրելի լուծը»:

Ծովակալը կ'առաջարկէ զինել հայերը և դրկել զանոնք փոքր արշաւանքներ ընելու թրքական երկաթուղիի գծին վրայ, Պաքչէն փապուղին և կամ Ռաճուի կամուրջը:

890-60, 61, 62. Նամակ թիւ 50 և 10 Փետրուարի 1916 թւ-  
սակիր, Գահիբէն Փբանսական մինիստրէն արտաքին գործոց նա-  
խարարին: Կը յայտնէ որ Առաքել Պէյ Նուպար եկած է զինք տես-  
նելու իրեն հազորդելու համար Դոկտ. Կիպոլընզի (Նիւ Ենրք Թայ-  
մբի խմբագիր) կողմանէ, յանուն ամերիկեան յանձնախումբերու,  
որոնք կը հետաքրքրուին թուրքիոյ հայոց ճակատազրով, որ իրենք  
ցաւալի և վտանգաւոր կը գտնին հայերու զինուորազրովիլը Դաշ-  
նակիցներու կողմանէ, քանզի ասիկա կընայ վրիժառութեան տեղի  
տալ դեռ թուրքիոյ մէջ զանուող հայերու հանգէպ: Մինիստրը կը  
յայտնէ Առաքել Պէյ Նուպարին թէ հայերու օգտագործումը նա-  
խատեսուած է իրենց խոկ փափաքին վրայ և «թուրքիոյ հայերու  
ընածնչումը հասած կը թուի իր վերջին ծայրին և Դոկտ. Կիպոլըն-  
զի նկատողութիւնները գժբախտաբար այլեւս քիչ արժէք ունենալ  
կը թուին»:

Նամակին մէջ գրուած է նաեւ հետեւեալ դէպքի մասին: Ծո-  
վակալ Մորօ (Միջերկրականի Ֆրանսական Յ-րդ Նաւատորմիլի  
հրամանատար) այցելութիւնը կ'ընդունի Հնակեան կուսակցու-  
թեան պատկանող երկու անձերու, որոնք իրենց և Պօլսու Նուպար  
Փաշայի անունով «կը ինպրեն արագացնել Փոր-Սայիսի հայ տա-  
րագիրներուն զինուորական վարժութիւնը, զինումը և անոնց օգ-  
տագործումը Ասիոյ մէջ»: Ծովակալը յիշեալ երկու անձերը կը  
զրկէ կապի անգլիական սպային, որ անոնցմէ կը պահանջէ իրենց  
ինգրանքը ներկայացնել զբանը կերպով: Գրաւոր ինգրագիրք  
ստանալէ վերջ, կապի անգլիացի սպան, կարծելով որ իրեն ներ-  
կայացող անձերը Հայ Աղդ. Միութիւնը կը ներկայացնեն, նամա-  
կով մը կը հարցնէ իրենց թէ ի՞նչ պայմաններու մէջ հայերը կընան  
օգտագործուիլ: Այս նամակին զրկուելէն ծովակալ Մորօ անտեղ-  
եակ կը մնայ: Վերոյիշեալ երկու անձերը իրենց ստացած գրու-  
թիւնը կը փոխանցեն Առաքել Պէյ Նուպարի, որ կը կարծէ թէ ծո-  
վակալ Մորոյի կողմանէ առնուած նախաձեռնութեան մը առջեւ  
կը զտնուի: Եղած քննութիւններէն այնպէս կը հետեւի որ երկու  
կուսակցականները ինքնանկախ գործած են, ուզելով Դաշնակիցնե-  
րը ստիպէլ հայերու զինուորազրման և այսպիսով՝ Գահիբէի Հայ  
Աղդ. Միութիւնը զնել կատարուած իրողութեան առջեւ:

Ֆրանսայի մինիստրը կը յայտնէ իր նամակին մէջ որ յիշեալ  
երկու հայերը (որոնց անունը չի տար) Հայ Աղդ. Միութեան ան-  
դամ են, սակայն համակարծիք չեն միւս անգամներուն հետ; Առա-

ջինները կ'ուղեն ուղղակի գործունէութիւն մը՝ կոռուելով, մինչդեռ  
միւսները «կ'ուղեն իրենց պահանջքները հետապնդել պարագանե-  
րուն ներածին չափ օրինաւոր գործունէութեամբ մը, եւ հարցը կը  
ձգեն Դաշնակիցներուն՝ ապագային առնելիք որոշումներուն»:

Մինխատը իր նամակին վերջաւորութեան կը յայտնէ թէ ծո-  
վակալ Մորո իմանալով որ ուղած են զինք խաղի բերել «քիչ հա-  
մամիտ կը թուի հայերու զինուորական վարժութիւնը շարունակե-  
լու»:

890-67. Նամակ 22 Մարտի 1916 թուակիր, Պօղոս Նուպար  
Փաշային ծովակալ Մորոյի: Հակառակ կ'արտայայտուի հայերուն  
թուրքիոյ դէմ առանձնապէս գործածուելուն: Կը յիշէ Կ. Պոլոսյ  
Պատրիարքին ուղերձը, որով կը պահանջուի բոլոր հայ զաղութնե-  
րէն ետ կենալ ամէն քաղաքական գործունէութենէ: Նամակին մէջ  
կ'ըսուի նաեւ որ «եթէ կան հայեր, որոնք կ'ուղեն եւ կարող են կըու-  
իլ, անոնք պէտք է զինուորակրուին Դաշնակիցներու գրօշին տակ  
եւ մաս կազմեն անոնց կանոնաւոր զօրագունդերուն»:

890-69, 70, 71. Տեղեկագիր 8 Ապրիլի 1916 թուակիր, տեղա-  
կալ Սէնթ Քէնթէնէն պատերազմական նախարարին: Փոր-Մայիսի  
տարագիրներուն մասին տեղեկութիւններ կու տայ եւ ի մէջ այլոց  
կը յայտնէ որ հայերուն թուրքիոյ երկաթուղիի դիմին դէմ գոր-  
ծածութեան ծրագիրը մէկդի գրուեցաւ Պօղոս Նուպար Փաշայի պա-  
հանջքին վրայ: Ներկայիս մօտ 250 անձ նաւաստիներու կողմանէ  
կը մարզուին եւ կը յանձնարարէ Օտար Լեզէոնի մէջ ընդունիլ այն  
հայերը, որոնք կ'ուղեն կոռուիլ:

890-72. Նամակ թիւ 3221-9/11 եւ 21 Մայիսի 1916 թուա-  
կիր, պատերազմական նախարարէն արտ. գործոց նախարարին: Պօ-  
ղոս Նուպար Փաշայի ծովակալ Մորոյի ուղղած գրութեան պատաս-  
խանելով, կը յայտնէ որ կարելի չէ հայերը ընդունիլ Օտար Լեզէո-  
նի մէջ: (Ծանօթ. 16 Օգոստոսի 1915 թուակիր Փրանսական օրէնքը  
ասիկա չէր թոյլատրեր: Տես՝ Աստ, էջ 45):

890-74. Հեռագիր թիւ 837 եւ 4 Յուլիսի 1916 թուակիր, Լոն-  
տոնի Փրանսական դեսպանէն արտ. գործոց նախարարին, Բարիզ: Կը  
յայտնէ թէ Ամերիկայի հայերը կ'ուղեն որ անդլիացիներու մօտ  
Հնդկաստանի մէջ դտնուող, թուրք բանակէն առնուած հայ ուազ-  
մագերիները աղաս արձակուին, որպէսզի դաշնակից բանակներու  
մէջ կոռուին թուրքերու դէմ: Դեսպանը կը հարցնէ թէ Ֆրանսան  
կընա՞յ յանձն առնել յիշեալներուն ծախքերը, եւ կ'աւելցնէ. «Կիպ-  
րոսի մէջ հայկական զօրախումբի մը միայն ներկայութիւնը կընայ  
ինքնին մտահոգել թուրքերը»:

890-76. Նամակ 19 Յուլիսի 1916 թուակիր, արտ. գործոց նախարարէն պատերազմական նախարարին: Կը յայտնէ թէ նկատի առնելով Արեւելքի ներկայ կացութիւնը (կ'ակնարկէ արարական ապրամբութեան) Ֆրանսան չահ ունի ներկայ ըլլալու այդ հոդամասին վրայ: Կը հարցնէ թէ արդեօք կարելիութիւն կա՞յ հայժմայթելու զէնքերը և անձնակազմը, որոնք հարկաւոր են 5000 հոգիէ բաղկացած հայ զօրախումբի մը կազմութեան:

890-85, 86, 87. Նամակ թիւ 150 եւ 1 Օգոստոսի 1916 թուակիր, Փրանսական բանակի ընդհանուր հրամանատար զօրավար Ժոֆրէէն պատերազմական նախարարին: Այն կարծիքէն է որ պէտք է կազմել չորս զուռարտակներէ բաղկացած հայկական զօրախումբ մը Փրանսացի սովորներէ զիմանշուած: Այս միաւորը պէտք է զբուի Սուրբոյ Նաւարածինի հրամանատարութեան տակ, քանզի Արեւելքի Բանակը վայրէն հեռու է կարողանալ լաւ պայմաններու մէջ օդապործելու համար այս զօրախումբը:

890-93. Նամակ թիւ 5140 եւ 10 Օգոստոսի 1961 թուակիր, պատերազմական նախարարէն արտ. գործոց նախարարին: Կը յայտնէ թէ համաձայն է Կիպրոսի մէջ հայկական միաւորի մը կազմութեան: Կ'առաջարկէ անդլիական կառավարութեան հաւանութիւնը առնել այս մասին եւ զինուորական առաքելութիւնը մը զրկել Արեւելք՝ ինդիբը տեղւոյն վրայ զինելու համար:

890-99. 22 Օգոստոսի 1961 թուակիր նօթով մը արտ. գործոց նախարարը կը պատասխանէ սուրբացի պետերէ եղած առաջարկի մը, Հարաւային Ամերիկա բնակող, իրենց հայրենակիցներէն միաւոր մը կազմելու համար Փրանսական զրօշին տակ: Նախարարը կը յայտնէ թէ Ֆրանսան չի կրնար ուզգակի, տեղոյն վրայ զինուորագրել սուրբացիները եւ կ'առաջարկէ սուրբացի կամաւորներէ կազմել գումարտակ մը եւ զայն կցել Կիպրոսի մէջ կազմուելիք հայկական միաւորին:

890-107. Նամակ թիւ 356 եւ 10 Սեպտ.ի 1916 թուակիր, Գահչիրէի Փրանսական մինիստրէն արտաքին գործոց նախարարին: Կը փոխանցէ Փրանսական զինուորական առաքելութեան պետ՝ գեր-պենդապետ Պրեմոնտի մէկ գրութիւնը, որ կը յանձնարարէ հայերը օդապործել, զանոնք Կիպրոսի մէջ մարզելէ յետոյ: Արդէն 200 հոգի բոլորովին մարզուած են եւ 200 հոգի ալ կրնան պատրաստ ըլլալ քիչ ատենէն: Կը յայտնէ թէ անդլիացիները կ'ուզեն 200 հայ զրկել Սալոնիկ՝ գործածուելու համար իբր ջորեսպան իրենց բանակին մէջ:

890-114. Հեռագիր թիւ 1203, եւ 13 Սեպտեմբերի 1916 թուակիր, Լոնտոնի Փրանսական դեսպանէն արտ. գործոց նախարա-

րին, Բարիզ: Անգլիական կառավարութիւնը համաձայն է որ Հայ կամաւորները մարզուին կիսպոսի մէջ:

890-123-էն 149. Տեղեկադիրներու և նամակներու շարք մը կայ, տարբեր անձերէ և տարբեր թուականներով, մեղի ծանօթ վերի հարցերու մասին (Հայերու աղաւառմը Փրանսական նաւարաժինի կողմանէ, անոնց հաստատումը Փոր-Սայիր, անոնց օդտագործման համար մինչեւ Հիմա առաջ քչուած ծրագիրները, եւայլն, եւայլն): Հարկ է յիշել ծովային գօրքերու հարփւրապետ Ժիրոյի տեղեկադիրը 18-օ-1916 թուակիր, ուր մանրամասնութիւններ կան ձեպէլ-մուսացիներու զինուորական վարժութեան մասին: 208 Հոդի արդէն բոլորովին մարզուած են և կրնան անմիջապէս օդտագործուիլ. «Հայ կամաւորներու միջինը կը կազմէ երեւելի կերպով խելացի խումը մը, թերեւս քիչ մը շատ խելացի կատարեալ կերպով կարգապահ ըլլալու համար: Իրական կարգապահութիւնը հայու նկարագրին չի համապատասխաներ»:

Նոյն հարփւրապետը թուրքիոյ դէմ կատարուելիք որեւէ զինուորական գործողութեան համար Հայ կամաւորներու կողմանէ, կառաջարկէ Հետեւեալ անձերը.

Խումբին պետք՝ եսայի Եազուակեան և օդնականներ՝ Սերոր Գասապեան, Պօղոս Գիւտճեան, Սարգիս Արկալեան, Մարտիրոս Պետճեան, Միհրան Աշգարեան, Սարգիս Գապարեան:

890-151. Հեռագիր թիւ 337 և 22 Սեպտ.ի 1916 թուակիր Գահիրէի Փրանսական մինիստրէն արտաքին գործոց նախարարին: Կը խնդրէ որ Հայերու օդտագործման հարցին լուծում մը արուի շուտով, «քանզի այս խնդիրը պատճառ կը գառնայ որոշ տհաճութեան մը Փրանսական նաւային ուժերու և անդիմական զինուորական իշխանութեան միջեւ»:

890-152. Հեռագիր թիւ 6173-9/11 և 23 Սեպտ.ի 1916 թուակիր, պատերազմական նախարարէն Գահիրէի ֆրանսական մինիստրին: Կը յայտնէ թէ Հազարապետ Ռումէօ Եղիպատոս կը զրկուի պէտք եղած քննութիւնները կատարելու, և անդիմական իշխանութեանց Հետ Հայորդակցելու համար:

890-159, 160. Յուշագիր մը արտաքին գործոց նախարարութեան ընդհանուր քարտուղար Փ. ուր Մարտըրիի կողմէ նախարարին ուղղուած: Որոշ թուական գրուած չէ, սակայն գրութեան մէկ անկիմը աւելցուած է «Հոկտ. 1916»:

Քարտուղարը կը յայտնէ Պօղոս Նուպար Փաշայի իրեն տուած այցելութեան մասին: Պօղոս Նուպար Փաշան այն կարծիքէն է որ եթէ կոչ ըլլայ Հայ կամաւորներ զինուորագրելու Փրանսական գուն-

դի մը մէջ, կարելի է եղիպտահայերու եւ ձեպէլ-մուսացիներու մէջ բաւականաչափ թիւով կամաւորներ գտնել գումարտակ մը կազմելու համար: Ան այլեւս նախկին եղծիշ ընդգիմութիւնը չըներ հայ կամաւորներու ֆրանսայի կողմանէ զինուորազրութեան, սակայն կը ինդրէ զգոյշ ըլլալ որպէսզի թուրքերուն պատրուակ չի տրուի ջարդերը արդարացներու: Ան կը մաղթէ որ Ֆրանսան իրեն բաժին ըլլալիք թրքական հողամասերուն մէջ ընդունի շատ մեծ թիւով հայեր: Փաշան կը ինդրէ զինք ապահովէլ որ Կիլիկիան Սուրբային պիտի անջատուի կազմելու համար առանձին նահանգ մը, ուր հայեր պիտի ունենան երաշխիքը իրենց կրօնական եւ մշակութային ազատութեան: Ընդհանուր քարտուղարը կը պատասխանէ Նուապար Փաշային որ ինք լիազօրուած չէ այսպիսի հարցերու մասին վիճելու, եւ թէ կանխահաս է որոշել վերջնական բաժանումները հողամասերու, որոնց սեփականութիւնը դեռ անստոյդ է: Բայց կ'ըսէ որ յայտնի է թէ Ֆրանսան միշտ արգարութեան հոգը ունեցած է իր խնաժքին վստահուած բնակչութեանց հանդէս, եւ Փաշան կրնայ վստահ ըլլալ որ հայերը ֆրանսական դրօշին տակ պիտի գտնեն խազազութիւն, հեշտ կեանք եւ պատիւ:

Ընդհ. Քարտուղարը կ'առաջարկէ նախարարին որ առանց վարանելու, Ֆրանսա՝ ձեպէլ-Մուսայի հայերու ծախքը յանձն առնէ և պատրաստէ զանոնք Փրանսական ազգեցութեան ոահվիրաները ըլլալու Մերձաւոր Արեւելքի մէջ: «Հայերը աշխատասէր են, խելացի եւ շահի հակամէտ: Եթէ զիտնանք զիրենք մեզի բարձրացնել, եւ լաւ ծրագրուած կրթութեամբ մը եւ խիստ անօրէնութեամբ մը զիրենք ազատել այն թերութիւններին, զորս ստացան գերութեան ատեն, անոնք Փոքր-Ասիոյ մէջ մէր իշխանութեան լաւագոյն տարրերը պիտի կազմեն: Այն ինչ որ պիտի ընենք ներկայիս, ճամբայ պիտի պատրաստէ իրենց հետ ունենալիք մէր ապագայ գործունէութեան»:

Ընդհ. Քարտուղարը կ'առաջարկէ նաեւ որ Պատերազմական նախարարութեան մօտ միջամտուի որպէսզի հազարապետ Ռոմէօ աշխատի Եղիպտոսի հայ կամաւորները եւ Հնդկաստան գտնուող հայ ուազմակերիները միացնել ձեպէլ-մուսացիներուն, հայկական զունդի մը կազմութեան համար:

890-162. Հեռագիր 26 Սեպտ.ի 1916 թուակիր, Գահիրէի Փրանսական զինուորական կցորդէն պատերազմական նախարարին: Կը յայտնէ թէ ըստ անգլիացի գորավար Մըրբէյի յայտարարութեան, հայերը մերժած են Սալոնիկ երթաւ իրը ջորեպան ծառայելու համար անգլիական ուժերու մէջ:

890-172. Հեռագիր թիւ 421 եւ 19 Հոկտ.ի 1916 թուակիր, Գահիրէի Փրանսական մինիստրէն արտաքին գործոց նախարարին։ Կը յայտնէ թէ զօրավար Մըրրէց բնդգիմութիւն չըներ որ հայ կամաւորներ զինուորագրուին եւ հաւաքուին Կիպրոսի մէջ, սակայն անոնց մեկնումին հրաման տալէ առաջ կը սպասէ որ Լոնտոնէն իրեն պաշտօնապէս հաղորդուի Անգլիոյ եւ Ֆրանսայի միջեւ այս մասին գոյացած համաձայնութիւնը։

890-174. Հեռագիր թիւ 1402 եւ 19 Հոկտ.ի 1916 թուակիր, Լոնտոնի Փրանսական գենուպանէն արտաքին գործոց նախարարին։ Կը յայտնէ թէ անգլիական կառավարութիւնը պէտք եղած հրահանդները զրկեց Եգիպտոսի անգլիական իշխանութեանց որպէսզի զիւրացուի հայ կամաւորներու մեկնումը Կիպրոս։

890-191. Հեռագիր թիւ 392 եւ 30 Հոկտ.ի 1916 թուակիր, արտաքին գործոց նախարարէն Գահիրէի Փրանսական մինիստրին։ «Պօլոս Նուապար Փաշան խնդրեց Հանրապետութեան Լոնտոնի գեսպանէն որ հետեւեալ հեռագիրը զրկենք ձեզի, յանձնելու համար Առաքել Պէյ Նուապարի։

«Կը հաստատեմ կամաւորներու հարցի մասին և Հոկտեմբերի նամակս։ Բացայատ երաշխիք ստացած ըլլալով որ Դաշնակիցներու յաղթանակէն վերջ, մեր ազգային բաղձանքները պիտի զոհացւին, կը յանձնարարեմ ձեզի ձեռք առնել տալ ըուլոր միջոցները՝ քաշալերերու եւ զիւրացներու համար կարելի ամենամեծ թիւով կամաւորներու զինուորագրութիւնը։ Պօլոս Նուապար»։

890-193. Նամակ թիւ 468 եւ 19 Նոյ.ի 1916 թուակիր նամակով Գահիրէի Փրանսական մինիստրէն արտաքին գործոց նախարարին։ Կը յղէ հազարապետ Ռոմեոյի Երկու տեղեկագիրները։

Առաջինը (թերթ 194-202) տեղեկութիւններ կու տայ հետեւեալ կէտերու մասին։

- Հայ կամաւորներու կազմութեան խնդրին արդի վիճակը։
- Փոր-Սայիտ կայանին հայերը։
- Փոր-Սայիտ կայանին կիները եւ տղաքը։
- Կիպրոսի կայանին վիճակը։
- Զօրագրուելիք հայերուն մարդահամարը։

Երկրորդ տեղեկագիրը (թերթ 203-212) կը վերաբերի հետեւեալ կէտերուն։

- Նիւթական միջոցները, որոնք պէտք է ապահովուին։
  - Եգիպտոսի հայ պէտերուն հոգեկան տրամադրութիւնը։
- Բոլորին քով անխտիր թուրքին հանդէպ զօրաւոր ատելութիւն մը

կայ : (Կու տայ անունները թորգոմ Սրբազնի , Առաքել Պէյ Նու-  
պարի , եւ այլոց) :

- Փոք-Մայլտի կայանին մէջ, բոլոր հայերուն մօտ զօրաւոր  
բարի կամեցողութիւն մը կայ գործին յաջողութեան համար :

- Իր տեսակցութիւնը սուրբացի պետերուն հետ , սուրբացի կա-  
մաւորներ զինուորագրելու մասին :

Հազարապետ Ռոմէօ կ'եզրակացնէ որ եթէ հարցը կը կայա-  
նայ միմիայն ձեռէլ-Մուսայի մէջ զինուորական արշաւանք մը ը-  
նելու , ձեռէլ-մուսացիները բաւարար են : Մակայն եթէ այդ ձեռ-  
նարկը կը կազմէ յառաջապահ խումբը խոկական զինուորական գոր-  
ծողութեան մը Սուրբոյ եւ Կիլիկիոյ մէջ , պէտք է հասկացողու-  
թեան դալ հայ եւ սուրբացի պետերուն հետ աւելի լայն աշխատան-  
քի մը համար :

Թիւ 890 թղթածրարին մէջ կան մէկական օրինակ 15 Նոյեմ-  
բերի 1916 թուակիր պատերազմական նախարարի որոշումէն , եւ թիւ  
7966-9/11 եւ 26 Նոյեմբերի 1916 թուակիր նոյն նախարարին հրա-  
չանգէն : (Այս վաւերաթուղթերու մասին տես՝ Աստ , էջ 42 , 47) :

891-6. Հեռագիր 600 թիւ եւ 10 Դեկտ .ի 1916 թուակիր , Գա-  
հիրէի Փրանսական մինիստրէն արտաքին գործոց նախարարին : Կու  
տայ անունները այն եղիստահայերուն , որոնք Ազգային Միութեան  
կողմանէ նշանակուած են Միացեալ Նահանգներ երթալու , հոն հայ  
կամաւորներ արձանագրելու համար . Թէքէեան՝ Ռամկավար կուսակ-  
ցութեան , Սապահգիւեան՝ Հնչակեան կուսակցութեան եւ Հանրմ-  
եան՝ Դրօշակի կողմանէ :

891-21 , 22 , 23 , 24 , 25 . Նամակ թիւ 526 եւ 18 Դեկտ . 1916  
թուակիր , Գահիրէի Փրանսական մինիստրէն արտաքին գործոց նա-  
խարարին : Կը փոխանցէ հարազապետ Ռոմէոյի թիւ 3 եւ 4 Դեկտ .ի  
1916 թուակիր տեղեկագիրը հայ կամաւորներու մասին : Տեղեկագի-  
րը կը յայտնէ թէ .

- Հայերը շատ համերաշխ կերպով կ'աշխատին եւ իրը փաստ  
կը նշէ Թէքէեանի պարագան , որ կը գործակցի անցեալին մէջ իր  
ուշքերէն մէկուն կորուստին պատճառ եղաղ կուսակցութեան հետ :

- Թորգոմ Սրբազն մեկնած է Հնդկաստան , հոն զտնուող հայ  
սապահերիներու կամաւորագրուելուն հարցով :

- Հայ կամաւորներուն առաջին խումբը Կիպրոս մեկնած է 30  
Նոյ .ի 1916 թ .ին :

891-45 . Հեռագիր թիւ 25 եւ 8 Յունուարի 1917 թուակիր ,  
Գահիրէի Փրանսական մինիստրէն արտաքին գործոց նախարարին :  
Կը յայտնէ թէ Հանրմեան եւ Սապահգիւեան Մարսէլլ մեկնեցան 2  
Յուն .ի 1917 թ .ին :

891-65. Հեռագիր թիւ 24 և 11 Յունի 1917 թուակիր, արտաքին գործոց նախարարէն Ռւաշինկթընի ֆրանսական գեսպանին: Կը յայտնէ որ Հանրժեան և Սապահիւլեան Նիւ-Եորք մեկնեցան, Միացեալ Նահանգներու մէջ հայ կամաւորներ արձանագրելու համար, բոլոր հայ կուսակցութիւնները համաձայն են այս գործին:

891-77. Հեռագիր թիւ 62 և 20 Յունի 1917 թուակիր, Գահիրէի ֆրանսական մինիստրէն արտաքին գործոց նախարարին: Կը յայտնէ թէ Տամաւեան մեկնած է Մարսէլ, Միացեալ Նահանգներ անցնելու համար:

891-110. Նամակ թիւ 127 և 11 Փետրուարի 1917 թուակիր, Ռւաշինկթընի ֆրանսական գեսպանէն արտաքին գործոց նախարարին, Բարիդ: Զարմանք կը յայտնէ որ հայ պատուիրակներ կը զրուին Միացեալ Նահանգներ, Հոն Հայ կամաւորներ արձանագրելու համար: Այսպիսի արարք մը հակառակ է երկրին օրէնքներուն, և միջազգային իրաւունքին, քանի որ Միացեալ Նահանգներ չէզոք են:

891-119. Հեռագիր 22 Փետրուարի 1917 թուակիր, արտաքին գործոց նախարարէն Ռւաշինկթընի ֆրանսական գեսպանին: Կը յայտնէ թէ Միացեալ Նահանգներու ֆրանսական հիւպատոսները իրենք անձնապէս կամաւորներ պիտի չարձանագրեն, այլ պիտի տան պէտք եղած տեղեկութիւնները զինուորագրութեան պայմաններուն մասին և պիտի յանձնեն բարի վարուց վկայական մը կամաւորներուն:

891-128. Հեռագիր թիւ 209 և 2 Մարտի 1917 թուակիր, Ռւաշինկթընի ֆրանսական գեսպանէն արտաքին գործոց նախարարին, Բարիդ: Կը յայտնէ թէ Երեք հայ պատուիրակներ հասան Ռւաշինկթըն և իրեն խոստացան որ խոհեմութեամբ պիտի չարժին իրենց արուած պաշտօնին մէջ:

891-165. Նօթ մը 7 Ապրիլի 1917 թուակիր և որ Ջ. W. տառերը կը կրէ իրը սառագրութիւն: Կը յայտնէ թէ Պօլոս Նուապար Փաշան արտաքին գործոց նախարարութիւն եկած է խնդրելով որ ֆրանսական բանակին մէջ զտնուող հայ կամաւորները Արեւելեան Լեզէոնին փոխանցուին:

891-200. Հեռագիր թիւ 348 և 16 Մայիսի 1917 թուակիր, արտաքին գործոց նախարարէն Նիւ-Եորքի ֆրանսական հիւպատոսին: Կը հրահանգէ որ Պոստոն՝ Պըն. Սիվազիին փոխանցէ հեռագիր մը, որով զինքը կը չնորհաւորեն իր ունեցած փայլուն յաջողութեան համար, սակայն իրմէ կը խնդրեն որ ապագային կամաւորները Ֆրանսա զրկէ աւելի փոքր խումբերով:

891-209. Հեռագիր թիւ 360 և 15 Մայիսի 1917 թուակիր, Գահիրէի ֆրանսական մինիստրէն արտաքին գործոց նախարարին:

կը յայտնէ թէ Գահիրէի Ազգային Միութիւնը Պոստոնէն՝ Պրն. Հանրժեանէն հեռազիր մը ստացած է: Բառ այդ հեռազրին 5,000 Հայ կամաւորներ պատրաստ են, սակայն, մեկնումի դժուարութիւններ կան: Ազգային Միութիւնը կը խնդրէ որ Փրանսական կառավարութիւնը միջամտէ այս մասին Միացեալ Նահանգներու կառավարութեան մօտ:

892-15. Թիւ 621 եւ 13 Յունիսի 1917 թուակիր, Հրահանգ Ֆրանսայի վարչապետէն ներքին գործոց նախարարին: Կը յայտնէ թէ Ամերիկային եկած կամաւորներէն անոնք, որոնք ֆիզիքապէս անկարող կը նկատուին զինուորական ծառայութեան, պէտք է կոչւին ծառայելու իր բանուոր զինուորական գործարաններու մէջ: Առոնք որ այս լուծումին կողմանկից չեն, պէտք է վերապահնան Միացեալ Նահանգներ, եթէ ապրուսի միջոցներ չունին:

892-96. Նամակ 26 Յուլիսի 1917 թուակիր, Գահիրէի Փրանսական մինիստրէն արտաքին գործոց նախարարին: Կը յդէ զօրավար Պայյուշի մէկ տեղեկադիրը Կիպրոս՝ Արևելեան Լեզոնի մօտ անոր կատարած քննութեան շուրջ: Տեղեկադրէն կը յայտնուի որ արդէն վեց հայկական եւ մէկ սուրբական զասակներ կան պատրաստ, իւրաքանչիւրը 200 հոգիէ բաղկացեալ: Բառ զօրավարին՝ Հայ կամաւորները պիտի շտան իրենցմէ սպասուած արգիւնքը, եթէ զանոնք շգործածեն Ալեքսանտրէթի չըջանին մէջ, վերագրաւելու համար իւրենց հայրենի օճախները:

892-210. Հրահանգ թիւ 7576-9/11 եւ 15 Հոկտ.ի 1917 թուակիր, պատերազմական նախարարին: Կը հրահանգէ որ յետ այսու Միացեալ Նահանգներէն Ֆրանսա զրկուող Հայ կամաւորներու առաքումը աեղի ունենայ Փրանսական հիւպատոսներու միջոցով: (Ծանօթ: Հայ կամաւորները Միացեալ Նահանգներէն Ֆրանսա կը զրկուէին Հայ յանձնախումբի մը միջոցով եւ փոխադրութեան Համար ծախսուած զումարը կը փոխադրածուէր Փրանսական կառավարութեան կողմանէ: Թիւ 892 թղթածրարին մէջ 9 Հոկտ.ի 1917 թուակիր նամակ մը կայ, Պօղոս Նուպար Փաշային արտաքին գործոց նախարարին ուղղեալ, որով կը պահանջուի 20,798.50 տոլարի զումար մը որպէս ճամբու ծախս, Միացեալ Նահանգներէն մինչեւ այդ Ֆրանսա զրկուած Հայ կամաւորներուն համար):

892-220. Նամակ 19 Հոկտ.ի 1917 թուակիր, Պօղոս Նուպար Փաշային արտաքին գործոց նախարարին: Կը գանդատի որ փոխադրութեան միջոցներու պակասին պատճառով Հայ կամաւորներ երկար ատեն կը սպասեն Մարսէլ՝ Կիպրոս զրկուելու համար: Կը

ինդրէ որ կամաւորները զրկուին պատերազմական պիտոյքներ վու-  
խագրող նաւերով :

892-233, 234, 235. Նամակ 24 Հոկտեմբեր 1917 թուակիր, Պաղ-  
տատի Փրանսական հիւպատոսէն արտաքին գործոց նախարարին,  
Բարիզ: Կը յդէ Գահիրէի Հայ Ազգ. Միութեան անդամ Տոքթ. Նէվ-  
րուզի 20 Հոկտեմբեր 1917 թուակիր մէկ զրութիւնը, որով այս վերջի-  
նը հիւպատոսին հովանաւորութիւնը կը ինդրէ Պաղտատի մէջ հայ  
կամաւորներ արձանագրելու համար Արեւելեան Լեզչոնին: (Ծա-  
նօթ. Հարցը կը վերաբերի անգլիացիներու մօտ գտնուող հայ ռազ-  
մագերիներուն Լեզչոնի մէջ զինուորագրուելուն):

892-249. Նամակ թիւ 7984-9/11 և 31 Հոկտեմբեր 1917 թուա-  
կիր, պատերազմական նախարարէն արտաքին գործոց նախարարին:  
Կը յդէ հատուածներ Արեւելեան Լեզչոնի քննութեան համար Կիպ-  
րոս զրկուած զօրավար Պայյուլի տեղեկագրէն:

- Զօրավարը զովեստը կ'ընէ Կիպրոսի մէջ մարզուող հայ կա-  
մաւորներուն, սակայն կը մատնանշէ որ Միացեալ Նահանգներէն ե-  
կած հայ կամաւորները նուազ կարգապահ եւ նուազ խանդավառ են  
քան իրենց ընկերները: Ան կ'ենթագրէ որ անոնք ազգուած ըլլան  
ամերիկան կառավարութենէն, որ որոշ նկատումներ ունի Արեւել-  
քի հանդէալ:

- Զօրավարը հակառակ է Արեւելեան Լեզչոնին փոքրաթիւ  
խումբերով զործածութեան թրքական ծովեզրեայ հողերուն վրայ,  
քանզի այդ հողամասերը լուր պաշտպանուած են: Ան կողմնակից է  
որ Լեզչոնը Պաղեստինէն մեկնող մեծ յարձակողականի մը մաս  
կազմէ:

893-15. Հեռագիր 16 Նոյեմբեր 1917 թուակիր, Պոսրայի Փրան-  
սական հիւպատոսէն արտաքին գործոց նախարարին, Բարիզ: Կը  
յայտնէ թէ անգլիական իշխանութիւնները զժուարութիւններ կը  
յարուցանեն հայ կամաւորներու արձանագրութեան համար: Անոնք  
նոյն ձեւով կը վարուին նաեւ տեղացիներու մօտ գտնուող հայ կի-  
ներու եւ մանուկներու հաւաքման գործին մէջ:

893-33, 34. Յուշագիր 23 Նոյեմբեր 1917 թուակիր, արտաքին  
գործոց նախարարութեան քաղաքական անօրէնէն, նախարարին ուղ-  
ղըւած: Տնօրէնը կը յայտնէ թէ այցելութիւնը ընդունած է Պօղոս  
Նուպար Փաշայի եւ Վ. Թէքէեանի: Այս վերջինները եկած են յայտ-  
նելու իրենց յուղմունքը զօրավար Պայյուլի առաջարկին մասին, որ  
կը նախատեսէ Արեւելեան Լեզչոնի զործածութիւնը Պաղեստինի ճա-  
կատին վրայ: Հայերը կ'ուզեն կոուիլ Սուրիոյ հիւսիսը, ազատե-  
լու համար իրենց հայրենակիցները: Տնօրէնը կ'ապահովցնէ երկու

Հայերը որ զօրավարին առաջարկը դեռ ընդունուած չէ Փրանսական իշխանութեանց կողմէ :

Քաղաքական տնօրէնը իր յուշագրին մէջ կը զրէ նաև հետեւեալը. «Պօղոս Նուպար Փաշան անդամ մը եւս պնդեց փութկոտ հարկաւորութիւնը յայտարարութեան մը, ի նորասաւ հայերուն, Փըսանսական կառավարութեան կողմէ, եւ նաև վերաբերեալ Փրանսական հանրապետութեան հաստատ կամքին զանոնք ապագային զերծ կացուցանելու թուրքերու բանակալութիւնէն եւ բանութիւններէն, եւ անոնց ապահովելու, իր հովանիքին տակ, ինքնավորութիւն մը, որ իրեն թոյլ պիտի տայ եւս քան զեւս մասնակից ըլլալ քաղաքակարթութեան բարիքներուն։ Պօղոս Նուպար Փաշան մօտ օրէն անկնդրութիւն մը պիտի ուզէ Պրն. Փիշոնէն։

«Այս յայտարարութիւնը, ինչպէս լոյտնի է, նոյն անհամբեցութեամբ կը սպասուի նաեւ սուրիացիներու կողմանէ։ Պրն. Շիրքրի Դանէմ, Սուրիական Կեղրոնական Կոմիտէի նախագահը, ինք ալ իր կարգին պիտի ուզէ նախարարին ունկնդրութիւնը։

«Անգլիացիներու յառաջացումին պատճառով Երուսաղէմի հիւսիսը, պէտք է որ Փրանսական կառավարութեան կողմէ շատափոյթ յայտարարութիւն մը ըլլայ, որ պիտի ապահովէ Սուրիոյ մեր բարեկամները եւ վերջ պիտի տայ անդօ-եղիպտական կուսակցութեան դաւերուն, որոնք կը ձգտին Անգլիոյ եւ մեր միջւ 1916 թ.-ին զույցած համաձայնութիւնը ապարդիւն դարձնել»։

893-66. Նամակ թիւ 9259-9/11 եւ 26 Դեկտ.-ի 1917 թուակիր, պատերազմական նախարարէն արտաքին գործոց նախարարին։ Կը յայտնի թէ Պրն. Սվաճեան, Նախագահը Հայ կամաւորներու Կեղրոնական Կոմիտէի, կ'ուզէ որ իրեն վճարուի հայ կամաւորներու Միացեալ Նահանգներէն ֆրանսա փոխադրութեան համբու ծախքը։ Պօղոս Նուպար Փաշան ալ իր կարգին կ'ուզէ որ նոյն գումարը իրեն վճարուի։ Ֆրանսական գանձատունը Պրն. Սվաճեանին չի վճարեր, քանզի անոր կոմիտէն պաշտօնական հանդամանք չունի։ Եւ որովհետեւ Պրն. Սվաճեան կը պնդէ թէ Հայ Ազդ. Պատուիրակութիւնն ալ նոյն կացութեան մէջ է, պատերազմական նախարարը կը խնդրէ արտաքին գործոց նախարարէն որ իրեն զիացուի թէ յիշեալ դրամը որու պէտք է վճարուի։

893-161. Վկայական 27 Դեկտ.-ի 1917 թուակիր, արտաքին գործոց նախարարէն, Պօղոս Նուպար Փաշայի պաշտօնական հանդամանքը հաստատող։ «Արտաքին Գործոց նախարարը կը հաստատէ որ Ն. Վ. Պօղոս Նուպար Փաշան, - որ կը բնակի Բարիզ, թիւ 12 թրոգատէրօ պողոտան -, լիազօրուած է էջմիածինի կաթողիկո-

ոէն՝ բոլոր երկիրներու հայ լուսաւորչականներու հոգեւոր պետք, Թաշնակից Պետութեանց եւ մանաւանդ Փրանսական կառավարութեան մօտ, իբր նախազահը Հայ Ազգ. Պատուիրակութեան, քաղաքական կազմուածք մը, որ պաշտօն ունի փափաքներ ներկայացնել եւ պաշտպանել թուրքիոյ եւ Կովկասի հայերուն շահերը»:

893-171. Հեռազիր թիւ 142 եւ 9 Մարտի 1918 թուակիր, ժողով Փիքոյէն (Գահէրէ) արտաքին գործոց նախարարին: Կը յայտնէ թէ Միացեալ Նահանգներու մէջ 4000 հայ կամաւորներ, սպասելէ յոզնած, կը զինուորազրուին ամերիկեան բանակին մէջ:

893-179. Հեռազիր 14 Մարտի 1918 թուակիր, արտաքին գործոց նախարարէն Ռւաչինկթընի Փրանսական գեսղանին: Կը պահանջէ որ միջամտէ ամերիկեան կառավարութեան մօտ որպէսզի հայ կամաւորներու Ֆրանսա մէկնուում զիւրացուի: Նախարարը կը նշէ քաղաքական կարեւորութիւնը Փրանսական գրօշին ներկայութեան Արեւելքի մէջ:

893-182. Նամակ 15 Մարտի 1918 թուակիր, Պօղոս Նուպար Փաշայէն արտաքին գործոց նախարարին: Կը խնդրէ որ Փրանսական կառավարութիւնը միջամտէ Միացեալ Նահանգներու կառավարութեան մօտ որպէսզի ամերիկեան բանակին մէջ զանուող հայ կամաւորները Արեւելեան Լեզէոն զրկուին:

893-189. Հրահանգ թիւ 2177-9/11 եւ 23 Մարտի 1918 թուակիր, պատերազմական նախարարէն ծովային նախարարին: Կը յայտնէ թէ այսուհետեւ Արեւելեան Լեզէոնը կ'անջատուի ծովային ուժերէն, կ'ենթարկուի ուղղակի ցամաքային ուժերուն եւ մաս կը կազմէ Պաղեստինի Ֆրանսական Զօրախումբին: Հայ կամաւորներէ պիտի կազմուի հետեւակազօրքի զօրագունդ մը, բազկացած երեք զումարտակներէ, որոնցմէ երկուքը արդէն պատրաստ են, իսկ երրորդը՝ մարզուելու վրայ է:

893-248. Հեռազիր թիւ 264 եւ 30 Ապրիլ 1918 թուակիր, Գահէրէի Փրանսական մինիստրու արտաքին գործոց նախարարին: Կը յայտնէ թէ Գահէրէի Հայ Ազգ. Միութիւնը կը խնդրէ որ հետեւեալ հեռազիրը փոխանցուի Պօղոս Նուպար Փաշայի:

- «Կոչ ըրէք զաղութներու հայերուն, որպէսզի ընդհանուր զօրակոչի ենթարկուին, ինչպէս եղաւ Կովկասի մէջ:

- «Հրահանգեցէք որ Միացեալ Նահանգներու մէջ կամաւորներու զինուորազրութեան շարժումը վերսկսի»:

Հայկական Լեզէոնի վերաբերեալ չորս թղթածրարներէն զատ, որոնց պարունակութեան կարեւոր մասերը տուինք նախորդ է ծերուն

մէջ, Ֆրանսայի Արտաքին Գործոց Նախարարութեան արիւներուն մէջ կը գտնուին երեք ուրիշ թղթածրաբներ, որոնց մէջ եւս կան վառերաթուղթեր հայերը հետաքրքրող, նոյն ժամանակամիջոցին վերաբերեալ: Այդ թղթածրաբներու վերնագիրն է:

### Guerre 1914-1918

#### Turquie - Arménie

Թղթածրաբներու թիւերն են.

- Թիւ 887, Օգոստոս 1914-էն Դեկտեմբեր 1915
- Թիւ 888, Յունուար 1916-էն Մարտ 1917
- Թիւ 889, Ապրիլ 1917-էն Մայիս 1918:

Այս թղթածրաբներէն քաղած եմ չափ քիչ թիւով նօթեր, զորս կու տամ ստորեւ:

887-95. Հեռագիր թիւ 951 եւ 16 Մայիսի 1915 թուակիր, Լոն-  
տոնի Փրանսական դեսպանէն արտաքին գործոց նախարարին, Բա-  
րիզ: Կը յայտնէ թէ Սըր Նիքոլայն կողմնակից չէ որ Դաշնակիցնե-  
րը յայտարարութիւն մը ընեն թուրքերու կողմէ եղած հայկական  
չարդերը գատապարուղ: Սըր Նիքոլայն կ'ըսէ որ հայերը թուրքիոյ  
դէմ ըմբոսառութեան մէջ ըլլալ կը թուին: (Ծանօթ. 24 Մայիսի 1915  
թ.ին Դաշնակից Պետութիւնները ըրին այդ յայտարարութիւնը, այդ  
ժամանին տես՝ Աստ, էջ 47):

887-132. Նամակ 27 Մայիսի 1915 թուակիր, Պողոս Նուևար  
Փաշայէն արտաքին գործոց նախարարին, Բարիզ: Իր չնորհակալու-  
թիւնները կը յայտնէ Դաշնակիցներու 24 Մայիսի 1915 թուակիր  
յայտարարութեան համար:

887-241. Նիւ Եորք Թայմզ թերթի 1 Դեկտեմբեր 1915 թիւէն  
կտրօն մը, որ կը պարունակէ նախակին նախազահ թ. Ռուզվելթի 24  
Նոյեմբեր 1915 թուակիր նամակին պատճէնը: Ցիշեալը ցաւ կը յայտնէ  
որ «իր երկիրը աւելին չ'ըներ իրենց վայրազութեամբ եւ ծաւալով  
աննախընթաց եղող այն ոճիրներուն առիթով, որոնք են Հայոստա-  
նի ջարդերը»:

888-91. Նամակ 11 Հոկտեմբեր 1916 թուակիր Ֆրանսայի պե-  
տական նախարար Տէնիս Քոչէնէն արտաքին գործոց նախարարին:  
Կը յղէ «Փոր-Մայիսի ձեպէլ-Մուսայի հայ տարագիրներու կայա-  
նին Հայ երիտասարդութեան անդամներուն» կողմանէ իրեն զըկուած  
գրութիւն մը, որով անոնք կը յայտնեն իրենց պատրաստակամու-  
թիւնը ծառայելու Փրանսական զրօշի տակ: Գրութեան հետաքրքրա-  
կան կողմը անոր հայատառ թուրքերէն ըլլալն է: Ստորագրողներն

են Մարտիրոս Պաճանեան, Ք. Գոշունեան, Սերոբ Գալաղեան և Մարգիս Ահտոնեան :

888-123. Նամակ 8 նոյ.ի 1916 թուակիր, Պօղոս Նուպար Փաշայէն Պրն. Պրիանի (վարչապետ և արտաքին գործոց նախարար) : Ակնարկելով Պրն. Պրիանի 14 Հոկտ.ի 1916 թ.ին, ծերակուտական լուի Մարթինի ուղղուած նամակին, Պօղոս Նուպար Փաշա կ'ըսէ .

«Դուք անդամ մը եւս մեզի կու տաք կազդուրիչ տպահովութիւնը թէ «երբ արդար հատուցումներու ժամը հնչէ Ֆրանսան պիտի չմոռնայ հայ ազգին կրած ցաւազին աղէտները եւ Ան, իր Դաշնակիցներուն հետ համախորհուրդ, պիտի առնէ հարկ եղած միջոցառումները անոր ապահովելու համար խաղաղութեան եւ զարդացումի կեանք մը» : Արդարեւ Հայաստան իր ճակատագիրը դրաւ ձեռքերուն մէջ Ֆրանսայի եւ իր Դաշնակիցներուն, որոնք կը կռուին իրաւունքի, արդարութեան եւ ազգայնութեան սկզբունքին յաղթահակին համար» : (Ծանօթ. Պօղոս Նուպար Փաշայի գրութեան չակերտի մէջ գրուած մասը Պրն. Պրիանի նամակին բառերն են) :

889-5. Նամակ 14 Ապրիլի 1917 թուակիր, Արշակ Զօպանեանէն Ֆրանսայի վարչապետին : Կը ինդրէ որ չէզոք երկիրներ իրենց վրայ առնեն Սուրբոյ եւ Միջազգետքի մէջ զտնուող Հայերու պաշտպանութիւնը, փոխանակ Միացեալ Նահանգներու, որոնք պատերազմին կը մասնակցին այլեւս :

24 Ապրիլի 1917 թուակիր գրութեամբ մը վարչապետը Պրն. Զօպանեանի նամակը կը յդէ արտաքին գործոց նախարարին խնդրելով որ պատշաճը տնօրինուի այդ մասին :

889-7. Նամակ արտաքին գործոց նախարարէն Փրանսական դեսպանին, Ռւաչինկթըն : Պրն. Զօպանեանի նամակին մէկ օրինակը կը յդէ, հրահանգելով որ գիտէ Միացեալ Նահանգներու կառավարութեան, աեղեկանալու համար թէ այս վերջինը ինչ կը խորհի ընել այդ մասին : (Ծանօթ. Այս նամակին թիւը եւ թուականը չունիմ . չեմ յիշեր թէ անոնք գրութեան վրայ չկայի՞ն, թէ՝ ես նօթագրելու մոռցած եմ) :

889-173. Նամակ 23 Դեկտ.ի 1917 թուակիր, Պօղոս Նուպար Փաշայէն արտաքին գործոց նախարարին : Շնորհակալութիւն կը յայտնէ նախարարին, 27 Դեկտ.ի 1917 թ.ին, Փրանսական խորհրդարանի մէջ, իր ըրած յայտարարութեան համար : «Եթէ Հանրապետութեան կառավարութիւնը արդէն մեզի տուաւ բազմաթիւ ապացոյցներ իր վեհանձն համակրանքին, եւ ապահովութիւնը՝ իր պաշտպանութեան, մեր ազգային բաղձանքներու իրականացման,

այսուհետեւ առաջին անգամն է խորհրդարանին առջեւ, քաղաքական մեծ վիճարանութեան մը ընթացքին, կառավարութեան ամենահեղինակաւոր անդամներէն մէկը պաշտօնական կերպով յիշեց Հայաստանը՝ կարգին այն ազգերուն, որոնց ազատազրումը մաս կը կազմէ Ֆրանսայի եւ իր Դաշնակիցներուն պատերազմի նպատակ-ներուն:

«Այս յայտաբարութիւնը, որ համաձայն է Լոյտ Ժորժի եւ Պալֆուրի ըրածներուն ըրիտանական կառավարութեան անունով, կամրացնէ մեր վստահութիւնը թէ Դաշնակիցներու վերջնական յաղթանակին՝ Հայերու համեստ եւ արդարացի բազանքները պիտի Երականանան, եւ Ֆրանսայի եւ իր Դաշնակիցներուն պաշտպանութեան տակ, անոնք, ազատուած թրքական լուծէն, պիտի կարենան վերահստատել իրենց ազգային կեանքը»:

ՆՕԹԵՐ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԿԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԻՈՆԻ ՄԱՍԻՆ  
ՔԱՂՋԱԾ ՖՐԱՆՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԵԱՆ  
ԱՐԵՒԵԼԵԲԵՆ

Ֆրանսական Բանակի Պատմական Սպասարկութեան արխիւները Արեւելեան կամ Հայկական Լեզէնի մասին կը կըեն հետեւեալ վերնագիրը.

### Levant – Légion d'Orient. L. O.

Վաւերաթուղթերը զետեղուած են հինգ թղթածրարներու մէջ, որոնց թիւերն են.

Levant – Carton 1. L. O.

Levant – Carton 2. L. O.

Levant – Carton 3. L. O.

Levant – Carton 4. L. O.

Levant – Carton 5. L. O.

Այս վաւերաթուղթերը լքուած երեւոյթ մը ունին: Անոնք չունին Արտաքին Գործոց Նախարարութեան վաւերաթուղթերուն, ինչպէս նաև Փրանսական Բանակի Պատմական Սպասարկութեան ուրիշ վաւերաթուղթերուն ինամուած, թուականի կարգով գրուած եւ թուազրուած էջերով գասաւորումը թղթածրարներու մէջ: Վաւերաթուղթերը բաժնուած ըլլալ կը թուին թղթածրարներու մէջ առանց նկատի առնելու անոնց մեթոսաւոր օդտագործումը: Այս բանը կրնայ արդիւնք եղած ըլլալ այն իրողութեան թէ Երկրորդ Հա-

մաշխարհային պատերազմի ընթացքին այդ արխիվները ենթարկվում էին բազմաթիւ տեղափոխութեանց, եւ թերեւս ալ այն բանին որ Լեգոնի պատմութեամբ շատ հետաքրքրուողներ չեղան որպէսզի այդ վաւերաթուղթերուն տրուէր պէտք եղած խնամքը: Ուրեմն իմ տալիք նօթերը թղթաձրաբներու կարգով պիտի չըլլան, այլ վաւերաթուղթերուն թուականի կարգով: Իւրաքանչիւր նօթին սկիզբը պիտի տամ թղթաձրաբն թիւը:

Ֆրանսական Բանակի Պատմական Սպասարկութեան արխիվներուն մեծ մասը օգտագործած եմ աշխատասիրութեանս Արեւելեան կամ Հայկական Լեգոնի յատկացուած բաժնին մէջ: Վերոյիշեալ վաւերաթուղթերը պիտի չըլլինեմ ստորեւ, սակայն հարկ եղած պարագային պիտի տամ անոնց լրացուցիչ կէտերը:

**Levant**, Carton 1. L. O. Ֆրանսայի պատերազմական նախարարին որոշումը, 15 Նոյեմբերի 1916 թուակիր, Արեւելեան Լեգոնի ստեղծման վերաբերեալ: (Տես՝ Աստ, էջ 42):

**Levant**, Carton 1. L. O. Պատերազմական նախարարին հրահանդը, թիւ 7966-9/11 եւ Նոյ. 1916 թուակիր, Արեւելեան Լեգոնի կազմակերպութեան վերաբերեալ: (Տես՝ Աստ, էջ 47):

**Levant**, Carton 1. L. O. Պատերազմական նախարարին հրահանդը, թիւ 4006-9/11 եւ 27 Մայիսի 1917 թուակիր: Այն հրահանդը եւ սուրբացիները, որոնք Արեւելեան Լեգոնի կազմութենէն սոսաջ զինուորագործած էին Փրանսական Օտար Լեգոնի մէջ, կրնան անցնիլ Արեւելեան Լեգոն, եթէ կը փափաքին:

**Levant**, Carton 4. L. O. Պատերազմական նախարարին նօթը թիւ 5506-9/11 եւ 6 Օգոստոսի 1916 թուակիր: Կը հրահանդէ որ Հայ պատուիրակութեան մը արտօնութիւն տրուի որպէսզի ան այցելէ պուլկարական բանակին առնուած ուղմագերիներուն, անոնց մէջէն արձանագրելու համար Հայ կամաւորներ Արեւելեան Լեգոնի համար:

**Levant**, Carton 4. L. O. Նամակ 10 Օգոստոսի 1918 թուակիր, Պօլս Նուպար Փաշայէն արտաքին գործոց նախարարին: Կը յայտնէ թէ Միացեալ Նահանգներու կառավարութիւնը թոյլ չի տարի բանակին մէջ գտնուող Հայերուն, ըլլան անոնք ամերիկեան քաղաքացի թէ ոչ, միանալու Արեւելեան Լեգոնին:

**Levant**, Carton 2. L. O. Հեռագիր թիւ 8026-9/11 եւ 13 Նոյ. 1918 թուակիր, պատերազմական նախարարէն Պաղեստինի - Սուրբիոյ Ֆրանսական Ուժերու հրամանատար զօրավարին: Այս վերջինի առաջարկը ընդունելով նախարարը կը հրահանդէ որ Արեւելեան Լեգոնի մէջ ծառայելու համար եղած յանձնառութիւնները

այլեւս մէկ կամ երկու տարուան համար ըլլան, փոխանակ պատերազմի տեսղութեան համար ըլլալու, նկատի առնելով որ պատերազմը վերջ դասձ է:

**Levant**, Carton 2. L. O. Սրբագրութիւն թիւ 8029-9/11 և 13 նոյ.ի 1918 թուակիր, պատերազմական նախարարին Արեւելեան Լեզոնի կազմակերպութեան վերաբերեալ թիւ 7966-9/11 և 26 նոյ.ի 1916 թուակիր նախարարական հրահանգին: Լեզօնի մէջ զինուորազ-ըրուղ նոր կամաւորներու յանձնառութիւնը մէկ կամ երկու տար-ւան համար պիտի ըլլայ (փոխանակ պատերազմի տեսղութեան հա-մար ըլլալու) և ենթական պէտք է յանձն առնէ ծառայելու Արե-ւելքի մէջ (փոխանակ յանձն առնելու «կոռուելու համար թուրքիոյ գէմ», ինչպէս նախատեսուած էր առաջ):

**Levant**, Carton 2. L. O. Նամակ թիւ 8054-9/11 և 19 նոյ.ի 1918 թուակիր, պատերազմական նախարարէն Հայ Ազգային Պատ-ւիրակութեան նախադահին: Կը յայտնէ վերոյիշեալ փոփոխութիւն-ները, որոնք տեղի պիտի ունենան Հայ կամաւորներու յանձնառու-թեան աբան մէջ:

**Levant**, Carton 2. L. O. Հեռագիր թիւ 780 և 30 Դեկտ.ի 1918 թուակիր, Արեւելքի Ֆրանսական Բարձր Գոմիսէր Ժորժ Փի-քոյէն արտաքին գործոց նախարարին, Բարիդ: Կը յայտնէ իր Հա-ւանութիւնը Հայ Ազգ. Պատուիրակութեան պահանջքին որ Արեւել-եան Լեզոնը բաժնուի Հայկական և սուրբական մասերու և Հայ-կական գումարատակները ստանան «Հայկական Լեզոն» անունը: Ան կ'աւելցնէ. «Իրականութեան մէջ այս բաժնուումը արգէն կատար-ւած է: Սուրբական միաւորը պահուած է Լիբանան, մինչ Հայկա-կան միաւորները զրկուած են Կիլիկիա»: (Տես՝ Աստ, էջ 43-44): (Ծանօթ. Պրն. Վահան Փորթուղալեան, որ Հայկական Լեզօնի մէջ ծառայեց աեղակալի աստիճանով, իր ինծի ուղղած 2 Դեկտ.ի 1970 թուակիր նամակով կը յայտնէր թէ երր Բարիդէն Բարձր Գոմիսէր Ժորժ Փիքոյի կարծիքը հարցուցած են Արեւելեան Լեզոնի բաժան-ման մասին, այս վերջինը ուզած է իրմէ որ այդ մասին նօթ մը ներ-կայացնէ իրեն: Պրն. Փորթուղալեան իր անձնական արխիւներուն մէջ պահած ըլլալով այդ նօթին օրինակ մը, բարեհածեցաւ անիկա ինծի զրկել: Պրն. Փորթուղալեան նկատի առնելով օրուան կացու-թիւնը, Արեւելեան Լեզօնի ստեղծման քաղաքական նպատակները, Հայ կամաւորներու մօտ տիրող Հոգեվիճակը, կը յանձնարարէ, իր 16 Դեկտ.ի 1918 թուակիր նօթով, զրական արգիւնք տալ այդ զօ-րախումբին Հայկական և սուրբական լեզոններու բաժանման պա-հանջքին, եւ կը ներկայացնէ օդուակար առաջարկներ Հայկական միաւորներու դոյագիճակին բարելաւման համար):

**Levant**, Carton 2. L. O. Նամակ թիւ 17 եւ 3 Յունուարի 1919 թուակիր, արտաքին գործոց նախարարէն պատերազմական նախարարին: Կը յայտնէ Հայ Աղդ. Պատուիրակութեան պահանջը Արեւելեան Լեզոնի բաժանման մասին, եւ ըսելէ եաք թէ Պըն. Ժորժ Փիքոն «միմիայն առաւելութեաններ կը տեսնէ որ հետեւանք տրուի Հայ Աղդ. Պատուիրակութեան առաջարկին», կը հարցնէ պատերազմական նախարարին կարծիքը այդ մասին:

**Levant**, Carton 5. L. O. Հեռազիր թիւ 31/G եւ 5 Յունուարի 1919 թուակիր, Արեւելքի Փրանսական Զօրախումբերու հրամանատար զօրավարէն պատերազմական նախարարին: Կը յայտնէ թէ զօրավար Ալենպի կը հրահանգէ իրեն Հայկական Լեզոնը քաշել կիլիկիայէն եւ զայն փոխարինել Հնդկական պրեկատով մը: Ֆրանսացի զօրավարը կ'աւելցնէ. «Ես ամէն ինչ ըրի առաջինը ըլլալու կիլիկիան զրաւելու Փրանսական գունդերով, եւ յաջողեցայ զրաւել զայն ամբողջութեամբ հակառակ բոլոր պէտք եղած միջոցներու պակասին, բայց Հիմա ստիպուած եմ խոնարհել Գլխաւոր Զօրավարին հրամաններուն, (Ծանօթ. Կ'ակնարկէ զօրավար Ալենպիի, որ հրամանատարն էր Մերձաւոր Արեւելքի դաշնակից ուժերուն), հակառակ անոր որ այս պարագումը այնքան ծանր է մեր ազգային արժանապատութեան համար»:

**Levant**, Carton 2. L. O. Նամակ թիւ 192-9/11 եւ 7 Յունուարի 1919 թուակիր, պատերազմական նախարարէն արտաքին գործոց նախարարին: Իր հաւանութիւնը կու տայ Արեւելեան Լեզոնի Հայկական եւ սուրբական լեզոններու բաժանման:

**Levant**, Carton 2. L. O. Հրահանգ թիւ 546-9/11 եւ 18 Յունուարի 1919 թուակիր, պատերազմական նախարարի: Կը պաշտօնականացնէ Արեւելեան Լեզոնի բաժանումը եւ «Հայկական Լեզոն» անունը կու տայ Հայերէ բաղկացեալ չորս գումարտակներուն:

**Levant**, Carton 5. L. O. Հեռազիր թիւ 277 եւ 20 Յունուարի 1919 թուակիր, Բարձր Գոմիսէր Ժորժ Փիքոյէն արտաքին գործոց նախարարին: Կը յայտնէ թէ զօրավար Ալենպի հակառակ է որ կ. Պոլիս գտնուող Հայ կամաւորները զինուորագրուին Հայկական Լեզոնի մէջ:

**Levant**, Carton 5. L. O. Հեռազիր թիւ 371 եւ 5 Մարտի 1919 թուակիր, Բարձր Գոմիսէր Ժորժ Փիքոյէն արտաքին գործոց նախարարին: Կը յայտնէ թէ զօրավար Ալենպի հրահանգած է Արեւելքի Փրանսական Զօրախումբերու հրամանատար զօրավարին որ Հայկական Լեզոնը կիլիկիայէն քաշէ եւ Մարոք լրկէ:

**Levant**, Carton 4. L. O. Նոմակ 23 Ապրիլ 1919 թուակիր, Պօղոս Նուպար Փաշային պատերազմական նախարարին: Կը յայտնէ Հետեւեալը.

- Պատերազմը վերջացած չըլլալուն, քանի որ գեռ խաղաղութիւն չէ եղած, պէտք է պահել կամաւորները իրենց նախկին յանձնառութեան աքախն տրամադրութեանց համաձայն: «Պէտք է յատակ կերպով պարմանազրուի թէ Հայ կամաւորները պարտաւոր են ծառայելու միմիայն Հայաստանի մէջ, ըստ Արեւելեան Լեզոնի Հայրար իրենց ստորագրած առաջին յանձնառութեան մէջ ընդունուած սկզբունքին, որ չվթարացաւ Պաղեստինի-Սուրբոյ կոփեներուն իրենց մասնակցութեամբ, քանզի այդ կոփեները ձեռք բերին իրենց Հայրենիքի պատագրումը, ինչ որ իրենց զինուորազրութեան նպատակն էր»:

- Պէտք է արտօնել Սուրբոյ, Կիլիկիոյ եւ այլուր գտնուող Հայերու կամաւորազրութիւնը:

- Խաղաղութեան վեհաժողովին վերջ Հայ կամաւորներու զօրացրումը կարգադրել Հայ Ազգ. Պատուիրակութեան Հետ Համաձայնաբար:

**Levant**, Carton 3. L. O. Նօթ թիւ 4826-9/11 եւ 22 Մայիսի 1919 թուակիր, պատերազմական նախարարէն Պրն. Մարթէնի: (Ծանօթ. Խորհրդարանի պիտմէի յանձնախումբին տեղեկարեր): Նօթը պատմականը ընելէ ետք Արեւելեան Լեզոնի կազմութեան, կ'աւելցընէ. «Հայկական Լեզոնը, որ ներկայիս կը գտնուի Կիլիկիա, պիտի անցնի Միացեալ Նոհանդներու Հրամանին տակ, եւ անոր կողմանէ պիտի մատակարարուի, եթէ այս պետութիւնը ստանձնէ Հայուստանը պաշտպանելու մաստան»:

**Levant**, Carton 5. L. O. Նօթ թիւ 4100-9/11 եւ 29 Յուլիսի 1919 թուակիր, արտաքին գործոց նախարարէն պատերազմական նախարարին: Կը յոէ Պրն. Փորթուղարեանի 6 Յուլիսի 1919 թուակիր տեղեկագիրը: (Ծանօթ. Պրն. Վահան Փորթուղարեան Արեւելեան Լեզոնի մէջ ծառայեց 1917 թ. Մարտէն սկսեալ, իբր Փրանսացի սպայ, քանի որ Փրանսահպատակ էր: 1918 թ.ին, զինաղաղարէն ետք, զօրացրուեցաւ եւ վերադարձաւ Ֆրանսա, սակայն ատեն մը վերջ վերստին պաշտօնի կոչուեցաւ Կիլիկիոյ մէջ: Ֆրանսա զտնըւած միջոցին անձնական հանգամանքով (ինչպէս ինք կը շեշտէ իւղութեան մէջ) տեղեկագիր մը ներկայացուցած է Հայկական Լեզոնի մասին, ուզզուած արտաքին գործոց նախարարին):

Պրն. Փորթուղարեանի գրութիւնը կը բաղկանայ Հինգ մասերէ.

- Արեւելեան Լեզոնի կազմութիւնը;

— Արեւելեան Լեզոնի գործունէութիւնը ռազմաճակատին վրայ:

— Թուրք բանակն առնուած հայ ռազմագերիներէ կազմուած հայկական 4-րդ գումարտակը:

— Կիլիկիոյ զրաւումը Հայկական Լեզոնի կողմանէ:

— Հայկական Լեզոնի արդի վիճակը:

Պրն. Փորթուզալեան իր զրութեան մէջ կորովի պաշտպանուականը կ'ընէ Լեզոնի կամաւորներուն և կը նշէ կարդ մը Փրանսացի սպաներու հակահայ վարժունքը, բան մը, որ կը բացատրէ պատահած անկարգապահութիւնները:

**Levant**, Carton 3. L. O. Զեկուցագիր թիւ 2494/Մ և 25 Օգոստոսի 1919 թուակիր, զնդասետ Պրեմոնէն Արեւելքի Ֆրանսական Զօրախումբերու հրամանատար զօրավարին: Արտայայտուելով մի քանի լեզոնականներու անկարգ վարժունքին, կ'ըսէ. «Անկարութեան ողին որ յայտնուեցաւ Հայկական Լեզոնի մէջ արդիւնքն է այն յուսախարութեան զորս աննոք (լեզոնականները) ունեցան այն բանով որ մենք զիրենք չառաջնորդեցինք Հայաստան, ինչպէս իրենք կը յուսային: Բնական պայմաններու մէջ, Փրանսացի լաւ անձնակազմով մը — կամաւոր, ընտրուած և պարզեներով քաջալերուած հայ լեզուին ծանօթանալու — ներկայ անպատեհութիւնները պիտի չնորոգուին»:

**Levant**, Carton 5. L. O. Պաշտօնագիր թիւ 10394-9/11 և 17 Դեկտ.ի 1919 թուակիր, պատերազմական նախարարէն Արեւելքի Ֆրանսական Զօրախումբերու հրամանատար զօրավարին: Հակառակ կ'արտայայտուի Հայկական Լեզոնի մէջ երկու նոր միաւորներու կազմութեան համար խնդրուած արտօնութեան և կը յանձնարարէ Կիլիկիոյ մէջ կազմել Օտար Լեզոնի գումարտակ մը, թուրքիրէ եւ քեւրտերէ բազկացեալ: Եւ կ'աւելցնէ.

«Զեմ կրնար ընդունիլ հայ կամաւորներու զինուորագրութեան վերսկսումը, զորս գուշ հրահանգած էք, հետեւեալ պատճառներով.

«Մենք շահ չունինք մեծցնելու, ոչ իսկ պահելու թիւը այս լեզոնին, որուն կարեւորութիւնը, արդարացուած պատերազմի ընթացքին, այլեւս չի համապատասխաներ խաղաղեցման գործին, զոր պարտաւոր ենք շարունակելու Սուրիոյ և Կիլիկիոյ մէջ ամենայն անկողմնակալութեամբ: Հարկ է, այսօր, բնակչութեան բոլոր մասերուն տալ շատ յատակ տպաւորութիւնը թէ մենք կ'ուզենք աշխատակցիլ բոլորին հետ առանց ցեղի եւ կրօնքի խտրութեան»:

Նախարարը իր զրութիւնը կը վերջացնէ հրահանգելով որ հայկական գումարտակներու թիւը նուազեցնեն երկուքի եւ բարձրացնեն թիւը Սուրիական Լեզոնի գումարտակներուն:

**Levant**, Carton 4. L. O. Հեռագիր 15 Յունուարի 1920թը՝ Արեւելքի Բանակի ընդհանուր Հրամանատար զօրավարէն ւակիր, Արեւելքի Բանակի ընդհանուր Հրամանատար զօրավարէն պատերազմական նախարարին։ Կը յայտնէ անհրաժեշտութիւնը հայ կամաւորներու զինուորագրութեան մինչեւ որ նոր ուժեր հասնին ֆրանսացին։

**Levant**, Carton 3. L. O. Հեռագիր թիւ 272 և 5 Փետրուարի 1920թուակիր, Արեւելքի Բանակի ընդհանուր Հրամանատար զօրավարէն կիլիկիոյ Շրջանի Հրամանատար զօրավարին։ Կը յայտնէ թէ դէպքերու ներկայ վիճակին պատճառով զինք կ'արտօնէ նոր կամաւորներ արձանագրել Հայկական Լեզունի համար։

**Levant**, Carton 3. L. O. Հեռագիր թիւ 365 և 17 Փետրուարի 1920թուակիր, կիլիկիոյ Շրջանի Հրամանատար զօրավարէն Արեւելքի Բանակի ընդհանուր Հրամանատար զօրավարին։ Կը պնդէ որ Հայկական Լեզունը զարծեալ երեք գումարտակներ ունենայ փոխանակ երկութիւ։ «Իմ անձնական կարծիքով մեծապէս օգտակար է վերակազմել Հայկական Լեզունը հազար հոգիէ բաղկացեալ երեք գումարտակներով, խնայելու համար Փրանսական արիւնը խիստ կիմայով այս երկիրն մէջ»։

**Levant**, Carton 3. L. O. Հեռագիր թիւ 394/1 և 28 Փետրուարի 1920թուակիր, կիլիկիոյ Շրջանի Հրամանատար զօրավարէն Արեւելքի Բանակի ընդհանուր Հրամանատար զօրավարին։ Կը յայտնէ թէ անկարելի է Հայեր զինուորագրել Օտար Լեզունի համար, քանի որ անոնք կ'ուզեն կոռուիլ միմիայն Հայկական Լեզունի շարքերուն մէջ իրենց հայրենիքին համար։ Եւ կ'աւելցնէ. «Պարտք կը զգամ յայտնելու թէ Հայկական Լեզունի հանդէպ մեր ունեցած ակներեւ անփութութիւնը ծանր Հետեւանքներ պիտի ունենայ քաղաքական տեսակէտէն հայերու Հոգեվիճակին վրայ, որոնք արգէն մեզ կը մեղադրեն որ զիրենք կը յանձնենք թուրքերու մոլուցքին»։

**Levant**, Carton 5. L. O. Պաշտօնագիր թիւ 177/2L և 2 Մարտի 1920թուակիր, Արեւելքի Բանակի ընդհանուր Հրամանատար զօրավարէն կիլիկիոյ Շրջանի Հրամանատար զօրավարին։ Կը յիշեցնէ պատերազմական նախարարին թիւ 10394-9/11 և 17 Դեկտ.ի 1919թուակիր պաշտօնագիրը և կը հրահանգէ որ Հայկական Լեզունը աստիճանաբար վերածուի երկու գումարտակներու, իւրաքանչիւրը միայն երկու դասակներէ բաղկացած։

**Levant**, Carton 2. L. O. Հեռագիր թիւ 2492/1 և 29 Մարտի 1920թուակիր, կիլիկիոյ Շրջանի Հրամանատար զօրավարէն Արեւելքի Բանակի ընդհանուր Հրամանատար զօրավարին։ Կը յայտնէ թէ Հայկական Լեզունը այլեւս ունի միայն երկու գումարտակներ, իւրաքանչիւրը երկու դասակներէ բաղկացած։

**Levant**, Carton 4. L. O. Զեկուցագիր թիւ 40/S եւ 14 Ապրիլի 1920 թուակիր, Հայկական Լեդէսնի հրամանատար հաղարապետէն Կիլիկիոյ Շրջանի հրամանատար զօրավարին: Կը յայտնէ թէ տասնեակ մը հայ զինուորներ դասալիք եղած են հետերնին տանելով իրենց զէնքերը: Կ'առաջարկէ որ Հայկական Լեդէսնը շուտով լուծարքի ենթարկուի:

**Levant**, Carton 4. L. O. Նօթ թիւ 3149/1 եւ 20 Ապրիլի 1920 թուակիր, Կիլիկիոյ Շրջանի հրամանատար զօրավարին: Վերի զեկուցագիրը կը լիչ Արեւելքի Բանակի ընդհանուր հրամանատար զօրավարին, յայտնելով իր հաւանութիւնը Հայկական Լեդէսնի լուծարքին:

**Levant**, Carton 5. L. O. Հեռագիր թիւ 373/2L եւ 22 Ապրիլի 1920 թուակիր, Արեւելքի Բանակի ընդհանուր հրամանատար զօրավարէն Կիլիկիոյ Շրջանի հրամանատար զօրավարին: Կը հաստատէ իրեն եղած առաջարկը Հայկական Լեդէսնի մնացած երկու դումարտակները մէկի վերածելու մասին:

**Levant**, Carton 4. L. O. Հեռագիր թիւ 7531 եւ 1 Մայիսի 1920 թուակիր, Արեւելքի Բանակի ընդհանուր հրամանատար զօրավարէն Կիլիկիոյ Շրջանի հրամանատար զօրավարին: Ակնարկելով Հայկական Լեդէսնի հրամանատարին եւ Կիլիկիոյ Շրջանի հրամանատարին գրութեանց Լեդէսնի կացութեան մասին, կը հրահանգէ. «Զեզ կ'արտօնեմ սկսիլ հիմակուընէ այդ գունդին լուծարքին աստիճանական կարգով մը, զոր գուք պիտի որոշէք»:

**Levant**, Carton 4. L. O. Հեռագիր թիւ 2282/3 եւ 31 Մայիսի 1920 թուակիր, Կիլիկիոյ Շրջանի հրամանատար զօրավարէն Արեւելքի Բանակի ընդհանուր հրամանատար զօրավարին: Կը յայտնէ թէ ներկայ պարագաներու բերումով անկարելի է Հայկական Լեդէսնը լուծարքի ենթարկել: Լեդէսնի կէսը կը գտնուի Մէլտան-իքուէզ, որ Ատանայէն կտրուած է:

**Levant**, Carton 3. L. O. Տեղեկագիր 14 Յուլիսի 1920 թուակիր, Հայկական Լեդէսնի հրամանատար հազարապետէն Արեւելքի Առաջին Պրիկատի հրամանատարին: Ի մէջ այլոց կը զրէ նաեւ հետեւեալը. «Փետութեան գրամը ինայելու համար, յաջողեցայ մինչեւ հիմա լեզէսնականներուն մաշեցնել տալ հին հաղուստներ եւ կօշիկներ: Սակայն եթէ ներկայ կացութիւնը կը սպառնայ շարունակւիլ (Ծանօթ. այսինքն եթէ լեզէսնականները դրօշի տակ պահուեին դեռ) պիտի պարտադրուիմ ուզել կտաէտ ամբողջ համազգեստ մը, եւ զոյդ մը կօշեկ՝ Հայկական Լեդէսնի մէջ գտնուող իւրաքանչիւր անհատի համար»:

**Levant**, Carton 4. L. O. Հեռագիր թիւ 1474/2L և 22 Յուլիսի 1920 թուակիր, Արեւելքի Բանակի ընդհանուր հրամանատար զօրավարէն պատերազմական նախարարին, Բարիզ: Կը յայտնէ թէ զայկական Լեդէոնի ամբողջական զօրացրումը տեղի չէ ունեցած քանզի անոր զինուորներուն մէկ ժամը կը դանուի ձիհանի մէջ, «որ թուրքերու կողմանէ պաշարուած է. կորելի չէ զօրացրել նման կացութեան մէջ զանուող զինուորներ»:

**Levant**, Carton 4. L. O. Հեռագիր թիւ 13718 և 27 Յուլիսի 1920 թուակիր, Արեւելքի Բանակի ընդհանուր հրամանատար զօրավարէն Կիլիկիոյ Շրջանի հրամանատար զօրավարին: Կը կրկնէ իր հրահանգները Հայկական Լեդէոնի լուծարքին վերաբերեալ: «Կը հաստատեմ կանխաւ արուած հրամանները Հայկական Լեդէոնի լուծարքին համար որ պէտք է տեղի ունենայ անմիջապէս «որ պարագաները ներեն»:

**Levant**, Carton 4. L. O. Հեռագիր թիւ 15154/1 և 16 Օգոստոսի 1920 թուակիր, Կիլիկիոյ Շրջանի հրամանատար զօրավարէն Արեւելքի Բանակի ընդհանուր հրամանատար զօրավարին: «Կառաջարկեմ 1 Սեպտեմբերը որպէս թուական Հայկական Լեդէոնի լուծարքին»:

**Levant**, Carton 4. L. O. Այս թղթածրարին մէջ առանց թիւի, թուականի եւ ստորագրութեան յուշագիր մը կայ որ կը թուի զրուած ըլլալ սպայակոյտի սպայի մը կողմանէ Արեւելքի Բանակի ընդհանուր հրամանատար զօրավարին համար, անոր առնելիք որոշումը պատրաստելու նպատակով: Կ'ենթագրեմ որ յուշագիրը գըրւած ըլլալու է Մարտ կամ Ապրիլ 1920 թ.-ին: Հօն կը կարգանք ի մէջ այլոց.

«Հոգեվիճակը որ ներկայիս կը տիրէ Հայկական Լեդէոնի մէջ եւ դասաւելութիւնները որ տեղի կ'ունենան հօն, զէնք եւ հազուստեղէն տանելով, կը պատրագրեն այս գունդին զօրացրումը առանց սպասելու որ թուրքիոյ հետ թշնամութիւնները վերջ դանեն, ինչ-պէս կը նախատեսէ 24 Հոկտ.-ի 1919 թուակիր հրամանագիրը: (Ծանօթ. Այս հրամանագիրը կը արամազրէր որ հայ եւ սուրբացի կամաւորներու պատերազմի տեւողութեան համար ստորագրած յանձնառութեան վաւերականութիւնը երկարաձդուած է մինչեւ թուրքիոյ հետ խաղաղութեան դաշնութին կնքուիլը: (Տես՝ Աստ, էջ 59-60)):

«Նախարարական հրահանգները կը տրամադրեն որ մենք շահ ունինք ձգելու որ Հայկական Լեդէոնը մարի եւ մտածենք Կիլիկիոյ մէջ ստեղծել Օտար Լեդէոնի գումարատակ մը, թուրքերէ եւ քիւրտերէ բաղկացեալ:

«Ասով մէկտեղ նախարարական հրահանգները կը պատուիրեն զգոյն ըլլալ հայկական գումարտակներու ցնջումին մէջ, այլուստ զինուորներու պակասը եւ կիլիկիոյ զօրախումբերու յոդնութիւնը մեղ կը պարտազրեն հայերու զօրացրումը աստիճանաբար կատարել»:

### ԲՈՅԱՏՐՈՒԹԻՒՆ ՄՔ(\*)

Արեւելեան Լեզոնը իր կազմութեան թուականէն (15 նոյ.ի 1916թ.) մինչեւ 1918թ.ի Մարտ ամիսը ենթակայ էր Փրանսական ծովային ուժերու «Սուրիոյ Նաւարածին»ին (Division Navale de Syrie): 1918թ.ի Մարտէն սկսեալ ան մաս կազմեց «Պազեստինի - Սուրիոյ Ֆրանսական Ուժեր»ուն (Détachement Français de Palestine-Syrie), որ իր կարգին մաս կը կազմէր «Արեւելքի Դաշնակից Ուժեր»ուն (Forces Alliées du Levant), զօրավար Ալենալիի հրամանատարութեան տակ:

Լիբանանի գրաւումէն ետք (1918թ. Հոկտ.), Փրանսական ուժերը ստացան «Արեւելքի Ֆրանսական Զօրախումբեր» անունը (Troupes Françaises du Levant): Զօրախումբերու հրամանատարն էր Համբլէն: Արեւելեան Լեզոնը մաս կը կազմէր այս զօրախումբերուն:

1919թ.ի Դեկտ.ին, Զօրավար Կուրօ նշանակուեցաւ Ֆրանսական Բարձր Գոմիսէր Սուրիոյ եւ Կիլիկիոյ, փոխարինելով Ժորժ Փիքոն, եւ միեւնոյն տաեն՝ ընդհանուր հրամանատար Արեւելքի Ֆրանսական Ուժերուն, որոնք ստացան «Արեւելքի Բանակ» (Armée du Levant) անունը: Հայկական Լեզոնը այս բանակին միաւորներէն մէկն էր:

Կիլիկիոյ Շրջանին հրամանատարն էր զօրավար Տիւֆիէօ: Այս զօրավարը պեսն էր Ֆրանսական Առաջին, կամ՝ Կիլիկիոյ Զօրաբարժինին: Հայկական Լեզոնը իր հրամանատարութեան ենթակայ էր:

Արեւելեան Լեզոնի հայկական գումարտակները «Հայկական Լեզոն» անունը ստացան 18 Յունուարի 1919թ.ին:

(\*) Աշխատափրութեան մէջ փակագիծի մէջ դրուած «Ծանօթագրութիւն»-ները տրուած են հետինակին կողմէ: անոնք չկան վաւերաբուգրերու բնագրին մէջ:

## THE ARMENIAN LEGION

GEN. A. KARAMANOUKIAN

### (Summary)

After a heroic defence against the Turkish aggression, the Armenians of Moussa-Dagh were safely carried to Port Sa'id by the French navy. As a token of their gratitude, the Armenians of Moussa-Dagh volunteered to be enrolled in the French army to fight against the Turks and reoccupy their homeland. On November 15, 1916, by a ministerial decree, the French government permitted the formation of the volunteers' regiment, which later was named the Eastern Legion. A great number of Armenians, mainly from the USA, and also from France and Egypt, joined the Eastern Legion. After being trained in Cyprus, the Eastern Legion joined the offensive in Palestine, organised by Gen. Allenby in 1918. Later in the year the Eastern Legion brought her share to the occupation of Cilicia.

In the beginning of the year 1919, the Eastern Legion was divided into two units, namely, the Armenian Legion and the Syrian Legion.

From the day of her formation, the Eastern Legion gave way to legal problems, related to the legionaries' rankings, rights of order, payments and pensions. It also had her political problems. The triple agreement of London in the year 1916, had the intention of creating an autonomous Cilicia for the Armenians, and the Legion was to be the founding stone of the Armenian Army. But the Anglo-French conflict in the Middle East jeopardized the initial plan. At first, on legal bases, France was able to reject an English demand for dissolving the Legion. But later, because of her own political gains and lead by a tukophile policy, France, in Sept. 1920, ordered the dissolution of the Armenian Legion.

(In pages 60-89, the author gives the numbers and the contents of those documents concerning the Legion. These are found in the archives of Foreign Ministry of France, and the Historical Service of French Army).